




ԱՐՄԵՆԻԱ  
ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ  
ԲԱՆԱՏՈՒՐԱԿԱՆ



ՊՐԵԶՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱ ԵՎ ԱՌԱՋԱԿԱՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԿԱԳՈՒՅՔԵՐԻՆ

ՆՈՐ  
ՏՐԿԱՆ  
1953

Խ.  
ՏՐԿԱՆ

«Սիոն» ՄԱԼԱ ԱՐՄԵՆԻԱ ՇԹՐԱՅ, ԾՐԱԿԱՆ, ՃՐԱԿ, ԱԴԻՏ, ՆԱՎԱՐԱ ԼՈՂ ՎԱԼԻԱՆ

**"SION"**, an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in JERUSALEM

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

	ԵԵԵ
<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>	
— Բաբելոն եւ Հոգեգալուս.	113
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>	
— Մովսէս.	Ե.
<b>ՔԱՆԱՍՏԵՂԱՎԱԿԱՆ</b>	
— Ով բարեզուր իմ Յիսուս.	ԱՇՏԻՇԱՏ
— Մեռելուր.	ԱՐՄԵՆ ԵՐԿԱԹ
— Ալյափեպուրիւն.	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
— Վեցեակ.	»      »
— Քառեակ.	»      »
<b>ՔԱՐՈՉԻՕՍԱԿԱՆ</b>	
— Հովուական Աստուածաբանուրիւն (3).	ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ
<b>ՔԱՆԱՍՄԻՐԱԿԱՆ</b>	
— Համուրապիի Օրինագիրը (5).	ԱՆԻՌԱՏԱՆ ԱԲԴ. ԶՊՃԱՆՆԱՆ
<b>ԳՐԱԿԱՆ</b>	
— Հայկական Ռոմանքիզմ.	Ց. ՕՇԱԿԱՆ
<b>ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ</b>	
— Աղեքսանդրի պատմութեան կաժաներ.	Ն. ԽՊՍ. ԾՈՎԱԿԱՆ
<b>ԿՐՈՆԱ-ՔԱՐՈՅԱԿԱՆ</b>	
— Մահ եւ անմահուրիւն.	BERDIAEV
<b>Ս. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ</b>	
— Սկեղցականք-Բեմականք.	140
— Պատօնականք.	142
— Ս. Արռողյա կողմէ նույր Յորդանանի Հիւսէն քագաւորին.	142
— Թատերական ներկայացում.	142
<b>ՏԵՐՈՒԹԻՒՆ</b>	
— Հրաշեայ Աճառեան.	143
— Տիրահայր Խվան Մանուկեան.	144

---

**ՍԻՌԱՒԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Ս. Ա. Անգլ. Շիլին 15**

**Redaction of the Armenian Monthly SION**

**Armenian Patriarchate,**

**P. O. B. 4001**

**Old City - Jerusalem**

**Via Amman (Jordan)**



ԹԱԳԱԴՐՈՒԹԻՒՆ  
ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԻՒՆ  
ՀԻՒՍՅՅՆ Բ. ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱԻՈՐԻՆ  
ՀԱՄԱՅՆ ՅՈՐԴԱՆԱՆԻ

Որուն բազագրութեան հանդէս տեղի ունեցաւ 2 Մայիս 1953 ին  
Ամմանի մէջ:

Այս ուրախ առիրով, «Սիրն» ի սրէ կը մաղքէ յազողութիւն եւ  
երկար կեանք Վեհափառ Հիւսէյն Հաօմական Թագաւորին:

# ≡ Ա Ւ Ո Ւ ≡

Ի Ե . Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Ձ Ա Ն

1953

≈ Մ Ա Ց Ի Ս ≈

Թ Ի Ւ 5

## ԽՄԲԱԳ-ՌԸԿԱՆ

### ԲԱԲԵԼՈՆ ԵՒ ՀՈԳԵԳԱԼՈՒՄՏ



Բնութեան ոյժերն ու պարգեւերը օգտագործելու իր կերպին ու պահանջքին մէջ, մարդը միշտ զանոնք նախ զեղծումի տարած է, յետոյ անսնց յորի և չար հետեւանքներէն խելամտած, փորձած է զանոնք բարիքի վերածել, կառուցանելու չնորիք մարդը հպարտ ու անձնամէտ դարձուցեր է, զիրար չհանդուրժելու և հասկնալ չուզելու աստիճանն՝ թարելոնի աշտարակաշինութեան մէջ, ջրհեղեղէն զերծ մնալու մտադրութեան համընթաց կայ նաև մարդուն ամբարհաւաճութիւնը, աշտարակին միջոցաւ Աստուծոյ Աթոռին հասնելու։ Տակաւին, իւրաքանչիւր աշտարակ կառուցանող ճարտարագէտը իր գիտացածին մէջ ամբարտաւաճած պիտի չհանդուրժէր միւսին, և այսկերպ պիտի չլընային զիրար հասկնալ և հետեւաբար առաջ պիտի գար թարելոնի լեզուախառնութիւնը։

Նոյն է Դրախտի պարագան, Աստուծոյ կողմէն մարդկային առաջին զոյզի երջանկութեան համար պատրաստուած ու տրամադրուած ամբարտաւաճութիւնն ու անձնամէտ զգացումները գեղծումի կ'առաջնորդէն նախամարդ զոյզը, բարիքը չարիքի փոխելով։ Տարօրինակ է մարդկային կեանքը, որուն մէջ իյայտ եկած իրադրութիւններն ու անոնց փորձառութիւնները զրեթէ միշտ այս համեմատութեամբ զիրար կը փոխադրձեն։ Մարդկային բոլոր զիւտերը, և մտքի ու հոգիի բարիքները իրենց սկզբնաւորութեան մէջ բարութեան ու բարիքի ճառագայթներով կը լուսաւորեն մարդուն կեանքը, յետոյ սակայն կը դառնան չարիքի աղբիւր և անէծք իրենց արտաքերման ընթացքին։ Ամէն նոր չնորիք նախ կ'եղծանի և մարդուն տրուած պատեհութիւնները յաճախ կը վրիպին իրենց բարերար գերին մէջ, այս է ընթացքն ու պատմութիւնը մարդուն ձախողութեան, կրակի գիւտէն մինչև աթումական ռումբը։

Սակայն Սուրբ Հոգիի չնորիք Քրիստոնէական Եկեղեցիին մէջ իր ներքին միիթարութեան, կորովի և խանգավառութեան և մանաւանդ քաջութեան ներշընչումներովը, հակադարձ իրադրութիւն մը կը մնայ, համեմատած թարելոնի ողբերգութեան և անէծքին, որովհետև մարդը մինակ և ինքողինքին թողուած

չէ հոս, բնութեան ոյժերուն դէմ և իր շրջապատին մէջ : Ս. Հոգիին աշխարհի և մեր մէջ բնակութիւնը, համերաշխութեան, սիրոյ և խաղաղութեան քաղցր ու կենդանի հաւաստիքներով կը լեցնէ մարդը, ազատագրելով զինքը ոչ միայն իր խեղճ և անօդնական վիճակէն, այլ նաև այն ներքին հակամարտութիւններէն, որուն առհասարակ ենթակայ է մարդը երբ առանձինն թողուի իր շրջապատին և բնութեան ոյժերուն դէմ:

Հոգեգալստեան օրը Առաքեալները լեցուած Ս. Հոգիին չնորհներովը, կը սկսին լեզուներ խօսի՛, սակայն այս պարագան փոխանակ զիրենք Բաքելոնի ողբերգութեան և անհամերաշխութեան տանելու, համերաշխութեան և ներդաշնակութեան կ'առաջնորդէ : Եկեղեցիի գերը դարերով ուրիշ բան չէ եղած, բայց ազգերը առաջնորդելու միութեան և համերաշխութեան, հակառակ իրենց լեզուի, նկարազրի և աւանդութեան տարբերութեանց : Հետեւաբար ինչ մեկնութիւն ալ որ արուի Հոգեգալստեան հրաշքին, իր խորքին մէջ անհիկա բարձումն է, ինչպէս եկեղեցւոյ Հայրերը ուզած են դիտել այնքան խորհրդամորէն, աշտարակաշինութեան առիթով և պատճառով եղած լեզուներու խառնակութեան և ցեղերու բաժանման, ընելու համար Ս. Հոգիով ի Քրիստոս մի՛ բոլոր աղդերը : Անիկա տուկաւին սրբազրութիւնն է մարդուն բուռն, վայրի, անձնամէտ և ամբարհաւած զացումներուն և արտայայտութիւններուն, վասն զի այս պարագայիս մարդը ինքզինքին և իր ներքին բերումներուն հետ մինակ չէ, այլ կը վայեկէ Ս. Հոգիի ներշնչումն ու առաջնորդութիւնը :

Եկեղեցւոյ և հետեւաբար մարդկային ներքին կեանքի հիմական և կեդրոնական իրողութիւնը Ս. Հոգիի չնորհն է, որով Եկեղեցին ու աշխարհը սուրբ, համերաշխ և հոգեկիր մարդինը կ'ըլլան Քրիստոսի : Այս հոգեկան ներկայութեամբ Եկեղեցին մի է երէկ, այսօր և յաւիտեան, իր հոգիովը, իր պատգամովն ու գործովը, և կը մնայ շարունակական հաղորդութեանը մէջ իր այս աշխարհի վրայ ապած ապա վերացած Տիրոջը հետ : Անշուշտ չի բաւեր ամէն բան վստահիլ միայն Աստուծոյ չորոհին : Կեղընաձիգ խարիսխն է անտարակոյս ան Առաքեալներու յաջողութեան և աշխարհի յառաջդիմական ողին, սակայն միւս կողմէն չնորհ ընդունող մարդերն ալ ինքզինքին հարթարեցին Աստուծոյին ընկալման, ըլլալու համար անօթներ Ս. Հոգիին : առանց դադրելու մարդկայինին պատկանելէ : հոս է տօնին մեղամօտ հրաշքը, և մեր դերն ու անոր բարիքը Աստուծոյին չնորհներու մատակարարման և արդիւնաւորման մէջ :

Ս. Հոգիի չնորհով հրաշինուած խեղճ ձկնորմները կը դառնան աշխարհի լուսաւորութեան և առաջնորդութեան աստակ Առաքեալներ, և անձնատ քարոզիչները Քրիստոնէութեան զաղափարին և երկնքի Թազաւորութեան : Ի զուր չէ ըսուած թէ կեանքերու ճակատազիրը վարել կարենալու համար պէտք է Աստուծմէ կոչուած ըլլան մարդիկ : Հոգեզգալուստը կոչումի այդ օրն է, հոգիներու մաքրութեան, լուսաւորութեան բայց մանաւանդ զանոնք իրարու միացնելու և իրարու հետ ներդաշնակելու գերազոյն մազնիսը, մարդկային եղբայրութեան և Աստուծոյ Թազաւորութեան ազդարարութիւնն ու հրաւեկը :

Բաքելոնի լեզուախառնութիւնը նորէն կ'իշեէ հոգիներու և ազգերու մէջ, և քաղաքակրթութեան ու Աստուծոյ Թազաւորութեան աշտարակը կը մնայ

անաւարտ : Աշխարհը պէտք ունի Սուրբ Հոգիին, հաշոռութեան, միացման, սիրոյ և խաղաղութեան Հոգիին : Որպէսզի մարդս իրական արժէք մը ներկայացնէ, պէտք է որ հոգեւոր շունչ մը ըլլայ իր ներսը : Ներկայ մեծագոյն տազնապը՝ զաղափարներու և զիրար հանդուրժել չկրցող զգացումներու տազնապն է : Կրօն-ներու, ազգերու, դասակարգերու և շահերու անհանդուրժողութիւնները նորէն իրական բարելոնի մը վերածեր են աշխարհը : Որքան որ շարունակեն տեւել զաղափարներու և հաշտուիլ չուզող շահերու այս ներհակութիւններն ու մոլորանքը, ոչ մէկ բարիք կրնան արդիւնաւորուիլ առանց Աստուծոյ Հոգիին ներդործութեան :

Մեր օրերու քաղաքական ու ընկերային տեսաբաններու առաջարկած միջոցները իրական ու տեւական դարմաններ չեն, այդ կեղծ մարդարէններու խոստումն ու առաջարկութիւնները ուրիշ բան չեն բայց ժամանակաւոր և անհրական երազներով օրորել ամբոխները : Անզիւտիւնը, ոճիրը ամէն ժամանակէ աւելի այսօր ապերասանօրէն կ'իշխեն, և Քրիստոսի հոգին նահանջի մէջ է : Առանց կրակէ լեզուներով խորհրդանշուած Սուրբ Հոգիին, անամսնական սէրը մարդերուն, շահամոլութիւնը դասակարգերուն և անհանդուրժողութիւնը ազգերուն, նոր ու ամենի ձեւերով կը յայտնուին, քաղաքակրթութիւն կոչուած տիկիմն ու խորշակին ընդմէջէն : Բոլոր սրբութիւններ ոտքի կոփան ինկած կը լքուին նոյնիսկ ամենէն պարկեցած կարծուած մարդերէն և ազգերէն : Պաշտամունք և յարգանք կը տրուի ոյժին որ իրեն իբրև զօրանոց ունի, դրամը, սուրը և աթումը :

Ամենուրեք թոհ ու բո՞ն, խոսվք և գժգոնութիւն : Մարդիկ յուսահատութեան կատաղութեանը մէջ ինքզինքնին կը սպառեն իրենց նմաններուն վնասելու համար : Մաքրակրօնները այսօր սկեպտիկ են դարձած, հեզերը անզութ, բարիները կասկածամիտ, ժուժկաները որկրամոլ, ողջախոնները շահավաճառ : Ամէն բարոյական և կարգ ու սարք ուրիշ բան չէ, բայց հեզնուած ցուցադրութիւն մը, որոնց այնքան գէշ կերպով կը ծառայէ մեր օրերու ընկերութիւնը :

Լեզուները խառնուած են, զգացումները խաթարուած, և Աստուածային չնորհներն ու չափանիշերը չարչար վասնուած : ու աղճատուած, վասնի մարդերը իմաստութեան, սիրոյ, խաղաղութեան, համերաշխութեան ու միութեան տանող ոգին, Աստուծոյ Սուրբ Հոգին իսպառ հեռացած է մարդոց հոգիներէն և Բարելոնի աշտարակաշինութեան ողբերգութիւնն ու աղէտը վերահաս կը թուի ըլլալ Քրիստոնէութեան և քաղաքակրթութեան լքուած աշտարակին առընթերը : Ծնկերութեան մէջ ուր զոյութիւն չունի Աստուծոյ մաածումը, անիկա ուշ կամ կանուխ սահմանուած է բաժնուելու, այսինքն մեռնելու : Միայն ճշմարտութեան ոգին, Ս. Հոգին, կրնայ առաջնորդ ըլլալ մեղի այս աշխարհի մէջ, անով կարենալ իրազործելու, ինչ որ բարի է, կատարեալ ու յաւետենական :

## ԿՐԹՈՒԱԿԱՆ

### ՄՈՎԱԷՅՈ

«Ի երիշտ՝ ի ցամանն քաղաքացին. զի զանութեանը. զի զանութեանը իրեն զանութեան»։ Եթ. ժա. 27

Զէր վախնար թագաւորին բարկութենէն, կ'ըսէ Ս. Դիրքը Մովսէսին համար, որովհետեւ անտեսանելի իրողութիւնները տեսանելի էին իրեն համար։ Ի՞նչ հակազդութեան, մեր ժամանակի մարդոց հետ համեմատած, որոնք ճշմարտութեան և անարդարութեան մասին մտածելէ և անորպ պաշտպանութիւնը ստանձնելէ առաջ, կը խորհին իրենց անձի ապահովութեան և փոքրիկ ու անձնական շահերու պաշտպանութեան։

Մովսէս անտարակոյս մին է պատմութեան. հազուագիւտ և մեծ մարդերէն, ան որ հրաւիրուեցաւ վարելու Հրեայ ժողովուրդին նակատագիրը իր վարչական, բարոյական ու կրօնական գուշաքիրն մարդերու մէջ, և տուաւ անոր իր հոգիին ու մտքին կերպաւորումը։

Պատմութենէն մեզի ծանօթ է Հրեայ ժողովուրդին ոյժն ու կորովը և մեծ նուռանումները, հակառակ իրենց թիւին և քաշաքական ոյժի պակասին։ Նախ հաստատուած Արեւելքի մէկ անկիւնը, փոքրիկ հողամասի մը վրայ, ենթակայ մայիւն կերպով օտար հորդաններու արշաւանքին, Անիկան տեսու ու ճաշակեց Արեւելքի մեծ կայրութիւններու աղէտն ու սարսափը, իր բազմաթիւ անգամներ բգկտուած մարմնի վրայէն անցան, Ասորական, Մէտական, Պարսկական և Եղիպատական արշաւանքները։ Գերի տարուած բազմաթիւ անգամներ վերոյիշեալ երկինները, իրենց նիւթական վնասուեցաւ յաճախ նաև իրենց հոգեկան ու մտքի գանձերուն և հարստութիւններուն ֆնացումը։ Հուսկ ապա անոնք ափ մը փոշիի նման պիտի նետուէին աշխարհի չորս հոգերուն և գարերով պիտի թափառէին երկրէ երկիր և ազգէ ազգ։ Բայց Մովսէսին աւելի քան երեք հազար

հրնգ հարիւր տարիներ յետոյ, անոնք պիտի մայիսին հաւատարիմ իրենց կրօնին, իրենց միակ ու կենդանին Աստուծոյն, իրենց աւանդութեան, իրենց պրազան մատեաններուն և անոնց պարտազրած բարոյականնեն, թարելոն, Նինուէն, Աղեքսանդրիան և Աթէնք, Հռոմ և Կ. Պոլիս, ինկան իրենց ոյժէն բայց Հրեայ ժողովուրդը շարունակեց իր գոյութիւնը, շնորհիւ իր ինելքին, ձեսներէցութեան և գիմանալու կորպուն։

Մովսէսի ոյժը չէր բխեր լոկ իր անձնական արժանիքներէն, ընդհակառակին անիկան երկշուու ու անվճառական էր ու երկար ատեն չէր համարձակած իր ժողովուրդի փրկութեան լծուիլ, հակառակ իր անհամեմատօրէն առաքինի և հայրինասէր ըլլալուն, և միշտ առաջ մը վարսն փոյլ ետքաշուած էր մինչեւ այն վայրկեանը, երբ Աստուծոյ կամքին յայտնութիւնը կատարուեցաւ իր աշքերուն և հոգուոյն դիմաց։ Իր մանկութիւնն ու առաջին երիտասարգութիւնը անցուց Եղիպտոսի մէջ, հասուն ասրիքին, մինչև իր մազերուն ճկրմիլը, անիկա առանձինն թափառեցաւ անսահման անապատին մէջ, պատրաստուելու համար իր վաեմ առաքելութիւնն. իսկ իր կեանքի վերջին քառասուն տարիներուն՝ ան իր ժողովուրդին գլուխ անցած առաջնորդեց զայն գէպի Աւետեաց Երկիրը։ «Ոչ երկնէր ի ցամանէ թագաւորին. զի զաներեւոյթն իրբէ զատեսեալ համարեցաւ»։

Միջավայրը որուն մէջ անցաւ Մովսէսի մանկութիւնն ու առաջին երիտասարգութիւնը Փարաւանի պալատն էր, հինաւուրց Եղիպտոսի քաղաքակրթութեան փառաւոր օրերուն, երբ նեղոսի երկիրը օրքանը կը հանդիսանար արուեստի և գիտութեան մեծ նուռանումներուն, որոնց մնացորդներուն առջեւ այսօրուան աշխարհը չի կրնար իր հիացումը չյայտնել։ Շատ բնական է մտածել թէ Մովսէս իրբէ որդեզիր Փարաւանի սիրելի տառեր, իր հասողութեան ներքի ուներ այն բարոք զոր մարդ կրնայ մտածել ու տենչալ, մինչեւ իսկ գաւը Փարաւանին։ Մովսէս կը տեսնէր այս բարոքը որոնք գեղացիկ ու փոքրիչ երազի մը պէս յաճախ կը գրաւէին իր ուշագրութիւնը։ Սակայն ուրիշ աւելի զօրաւոր մտածումներ կը տանջէին իր միտքն ու հոգին, ուրիշ սէրեր և

փառասիրութիւններ մշտատե կը հալածէին զինքը, առանց իրեն հանգիստ տալու Ան կը մտածէր իր գերի ժողովուրդին և անոր չնանցուած Աստուծոյ մասին: Նման րու լոր մեծ հոգիներուն, որոնք ժամանակաւոր հաճոյքներէն և փառքերէն աւելի, մեծ և յաւիտինական ճշմարտութիւններու հետամուտ են, Մովսէսի համար իր ժողովուրդին փրկութիւնը և իր Աստուծոյ փառքը գերազանց կը մային Փարաւոնի փառքէն և Եգիպտական հաճոյքներէն:

Ամէն մարդու կեանքին մէջ կայ վայրէ կեան մը ուր ան հանգիստոր կերպով կը հչտէ իր կեանքին ընթացքը, լսելով կարծես իր կոչումին ներքին ձայնը: Քիչերու տրուած է այս շնորհը, տեսնել կարնաւլու էպիպանը, լսելու իր կոչումին ձայնը և յօդարելու ընդունիլ այն բոլոր զոհողութիւնները որոնք իր բաժնը պիտի ըլլան: Անիմբար հազիւ ինը տարեկան էր, երբ ուխտեց յաւիտենական հակառակութիւն Հոռմի գէմ: Այս որոշումը միակ տիրապետող զզացումը եղաւ իր մէջ, մինչեւ իր մակը, ի զին իր բոլոր տառապանքներուն և ձափորդութեանց: Մովսէս իր ժողովուրդին ու Աստուծոյն հապուած մնալու ուխտով, աւելի բարձր ու ազնիւ ապացոյցը կուտար զնուական ու անխոնջ անձնուիրութեան մը:

Մինչ Մովսէս իր ժողովուրդի փրկութեան ծրագիրներով էր զբաղած, ծանր փորձանքի մը հանդիպեցաւ, սպաննելով եղիպտացի մը, որ կը սպառնար իր հայենակիցներէն մէկուն կեանքին: Այս պարագան սկիզբը եղաւ իր առաքելութեան և պատճառը որ ան խոյ տայ Փարաւոնի պատահն և Եղիպտոսէն, պապատանելու համար Մադիամու երկիրը, Հոն այդ օտար երկրին մէջ ընտանիք կազմեց, ամուսնաւանով աելույն քրմապետ Յոթորի ազդկան են: Բայց երբեք չմոռցաւ իր ժողովուրդը և անոր ծառայելու իր ուխտը ժամանակը սահեցաւ, ատրիներու ձիւնը իր սոստայնը դրաւ Մովսէսի մազերուն՝ սակայն անիկար ընաւ չմոռցաւ իր ժողովուրդը: Հոն, այդ օտարութեան և առանձնութեան մէջ, անիկա չիշեց բնաւ Փարաւոնի պալատի կեանքը և չունեցաւ զզացումը անոր յիշատակներու քաղցրութեան:

Անեռած իր նայուածքը անսպատի

յստակ երկնքին մէջ չողացող աստղերուն, որոնք կը պատմէին իրեն փառքը ենովայի, կը մտածէր իր ժողովուրդին և իրեն խոստացուած Աւետեաց երկրին, ուր Արքուն համ, Խառհակ և Յակոր իրենց վրանները լարեցին, և ուր իրենց գերեզմանները կը սպասէին այժմ Խորայէլին: Այս մտածումներն էին որ կը սնուցանէին իր հոգին ամէն, և կը պատրաստէին զինքը իր մեծ ու գամ առաքելութեան: Միւս կողմէն էս սակայն առանձնութիւնն ալ իր վասանգներն ունին: Մինակ ըլլալ իր երազին հետ, առանձինն մտածել, յուսալ ու սիրել, յանախ բեռ մըն է որուն քիչ անգամ կրնայ տոկալ մարդկային հոգին: Խորաքանչիր գրուան արեւն սակայն որ կը մենակը հորիզոնին՝ և արշալոյցը որ կը բացուէր անապատին վրայ, Մովսէս կը կարծէր թէ կը մօտենար իր օրը և վայրկեանը իր ժողովուրդի փրկութեան: Սակայն Ամենակալը կը մար լուռ ու Մովսէս կը սպասէր, մալով միշտ հաւատարիմ իր իտշալին, վասնկի պաներեւոյթսն իրրե զտեսեալ համարեց: Եւ օր մը երբ նորէն իր աներոջ հոտերը կը պաշէր Մադիամի ամայի սարերուն վրայ, գէմ առ գէմ գտաւ ինքնինքը այրող բայց չմոխրացոց մօրենիին, և լսել կարծեց բոցին մէջէն ձայն մը որ կըսէր. և Այսպէս առացեն ցորդիսն իօրայէլի, որ էն առաքեաց զիս առ ձեզ:

Եւ ահանասիկ երէկուան աքսորականը կը դառնար իր ժողովուրդին առաջնորդը և փրկութեան միջոցը, Եղիպտասի զերութեանը և Փարաւոնի բռնութեանը ազատագրելով զանան առաջնորդելու համար խոստացուած երկիրը: Դիւրին չեղաւ այս գործը, զեղեցիկ տեսիլները և մեծ իրագործուած կամքի ոյժի և զանողութիւնները կը կարօտին: Ժամանակաւոր իսան գավառութիւնները և յաղթանակները շուտացուած երկիրը: Դիւրին չեղաւ այս գործը, զեղեցիկ տեսիլները և մեծ իրագործուած կամքի ոյժի և զանողութիւնները կը կարօտին: Ժամանակաւոր իսան գավառութիւնները և յաղթանակները շուտացուած երկիրը: Առաջնորդը հոգին իսպատական ինչէն մեծ մագնիս և նայուածքի ինչէն կը պատմէր իսպատական ինչէն ինչ կերպով բարձրացած պահել անոնց տրամադրութիւնները, և երկարածիկ անանց մէջ յաւետենական ճշմարտութիւններու ճառագայթթը, Առաջնորդը հոգին ինչ մեծ մագնիս և նայուածքի ինչ կրակ պէտք է ունենայ, կարենալ ոգերելու համար բազմութիւնները, որոնք օրերու յաղթանակներէն և երաշալի գործերէն վերջ հան-

գուրծէին տակաւին իր առաջնորդութիւնը, հակառակ իրենց հոգիին մէջ մղուող յաճախակի և հակընդէմ զգացութերուն: Մովսէս սակայն կեանքի երկու մեծագոյն հրայրքներու, Աստուծոյ և Հայրենիքի, ներկայացուցիչ անձնաւորութիւնն է, բայսին ամենախոր իմաստով: Աշխարհի մէջ ոչ մէկ ոյժ կրնայ հեռացնել զինքը այն գաղափարներէն, որոնց ծառայիլը մեծագոյն փառքն ու պարտականութիւնը նկատեց իրեն:

Այդ էր պատճառը անտարակիոյս, որ հաւաքակ անապատի հրկար ու բազմատեսակ գժուարութիւններուն, իր պաշտաները այրող և այրածները պաշտօղ անոպայ ժողովորդի մը ստեղծած գժուարութիւններուն, Մովսէս կրցաւ զիմանալ և առաջնորդել Խրայէլի ժողովուրդը, շատ յաճախակ իր համար գէպի Աւետեաց երկիրը: Այս բոլորին գէմ Մովսէս կը մար անդրգուելի, որովհետեւ իր տեսիլքն ու գաղափարը իրեն համար ամէն օր ապրող և զինքը ոգեւորող և սնուցանող իրողութիւններ էին:

Մովսէս տեսիլքի մարդ էր, կը հաւատար Աստուծոյ նախախնամութեան և մարդերու ապագային, անոր համար իր ժողովորդի փրկութիւնը չէր գտահանքը ժամանակի բերաւթերուն, ոչ ալ կեանքի գժուարութիւնները կրնային ու ուուաճել ու մոլորեցնել իր մեծ հային, անիկա Առաքեալիք ըստածին պէս տեսանելիով չէր որ կ'առաջնորդուէր այլ հաւատքով:

Սակայն հակառակ այս բոլորին, Ս. Գիրքը տարօրէն սրտառուէ անկեղծութեամբ մը, զայն մեղաւոր կը նկատէ, Աւետեաց երկիրը մտնել չկարենալու աստիճան: Տարիներով չարչարուի ի խնդիր սրբազն գտափի մը, կրել այն բոլոր տուայտանքները որոնք համրային գործիչի բաժինը կը կազմեն, հազար տառապանքներէ վերջ գալ ու կենալ իր տարիներու երազի սեմին, և ապա արգիլուի զայն ունինալու բաղձանքէն, գժիսեմ հակատագիր մըն է գուցէ հասարակ մարդերու համար, սակայն վսեմ վերջը բոլոր մեծերուն, հերոսներուն:

Երգիշը որ կ'երգէ, ցոյց տալու իր ձայնին չնորիք, պիտի գոյնուի, սակայն ժողովուրդներու ճշմարիտ առաջնորդը որ կը մոռնայ ինքնինքը իր մեծ կոչումին:

մէջ, պէտք է մեռնի, ապրեցնել կարենալու համար իր դատաց: Յաւիտսենական է պատգամը, ով որ կուտայ ամէն ինչ՝ ոչինչ պիտի զտնէ իրեմ փոխարինութիւնը Մոմը որ կը վասի և իր շուրջիններուն կը բաշխէ իր լոյր, պիտի հատնի կայծ և կայծ, տառով արժեւորելու համար ինքինքը Ու բնական է որ նոյնը ըլլար պարագան Մովսէսի: Քիչ անգամ մարդոց կը տրուի պատեռութիւնը իրենց երազը բռնել ու հագնիլ, ևս կ մեծ մարդերը յանախ իրենց արիւնով է որ կ'ապրիցնեն իրենց երազը սերունդներու յիշողութեան և զգացութեարու մէջ:

Կեանքի կանոնն է ասիկա, նախորդ սերունդ նորին՝ և նորը յաջորդին համար կը պատրաստէ ապագան Մառտինուղը քիչ անգամ կը յաջողի վայելել անոր պտուղը: Ընտանիքի մըր հայրը տարիներով չարչարուէլ և վաստակելէ վերջ կրցած է քաղցրօքէն և խաղաղ վայելել իր ջանքերուն պտուղը: Հայրենիքի մըր հերոսը իրագործելէ վերջ իր ժողովուրդի պէտի այս կազմակերպութիւնը չէ իր վաելու կեանքի այս ողբերգութիւնը ակուայի ու աղիքի հանոյք է միայն: Հետեւարոր ինչ որ իրեւնի մեղք կը վերագրուի Մովսէսի, կը կազմէ նոյն ատեն իր փառքը: Երանի անոնց՝ ուրոնց մեղքը այդ կերպով կ'ապացուցուի, այլապէս քաւուելու համար:

b.



## ՈՎ ԲԱՐԵԳՈՒԹ ԻՄ ՅԻՍՈՒՄ...

ԵՂԻՎԱՐԴԻՆ

Ու, ձանձրացած... ա'լ կ'երբամ անձկորդիւնն իմ ծըրարած  
Հառաշանիս թերին տակ. միւս վախին մէջ ալ գուցէ:  
Թէ ուրիշներ զայն գողնան ու լիաբոք զուարճանան:

Բայց ես նամբորդ մը, կ'երբամ. բողած եսիս բազմաթիւ  
Բարեկամներ, ու մարդեր՝ որոնց եկայ դէմ առ դէմ  
Փողոցին մէջ կամ անկիւնն՝ դարձակէտին հանդիպման,

Ու ես կ'երբամ վերլսին, իմ ուսերուն վրան բըռնած  
Հիւանդ երկու ձեռքերովս բեռն իմ ծանըր մըտածմանց,  
Բարձրանալու սարն ի վեր գազարին ցուրտ մենութեան,

Դէպի ամպերը խոկմանց, դէպի աստղեն ըսփոփման:  
Բեռն մըտածմանցու կը բանամ — աշխարհ մը մեծ' մո՛ւթ ու լո՛յս —,  
Կը բանամ սիրս ալ մեղմիւ վերերովն իր ահաւոր...:

Բուրվառին վրայ իմ խըլիին, մէկիկ մէկիկ, յուշերու,  
Կիյնան կրօւերը խունկի... արցունիք ու ցաւ կը մըխայ.  
Ան, կը դողմամ ես ո'վ Տէր մըտածմանցը տանքերէն...:

Ու կրուսեալ, գինովցած, ծիածանէն արցունիսիս  
Ու մըտուեկն աշերոս, ով Բարեզուք իմ Յիսուս,  
Թո՞ղ, հոգիի ըըրբներովս որ համբուրեմ ես նակասն

Զը նրվանուած Երազիս... ու քո՞ղ ձեռքերը իյնան  
Ու նոգիիս մէջ բանան զըռներ յոյսի, հաւատէի,  
Ու ես մահուան բաժակն անմահութիւնը ըմպեմ...:

ԱՇՏԻՇԱՏ

1953  
Նիւ Եօրգ

## ՄԵՌԵԼՆԵՐԸ

Պիտի հասկնայի՞ք մեզ,  
Երկ մեր լրուքեան մարմարները փշրելով՝  
Պահ մը խօսէինք ձեզի,  
Գարնան այս գեղեցիկ առաւօսով,  
Ո՞չ դուք, արեւին տակ ապրողներ...

Պիտի խմբրեկի՞ք արդեօֆ  
Մեր դղոմիա եւ բափանցիկ սոսւերներուն ոռւրջ,  
Մոռնալով ձեր առօտեան  
Տարօրինակ հաշիմներէ կազմբւած...  
Պիտի դիտեկի՞ք առանց վախի  
Խենց լոյսն դատարկըւած մեր աշխերուն մէջ...

Ա՞հ, մանաւանդ պիտի սեղմէկի՞ք  
Ցաւազին կարօսով, գորովալիք,  
Մեր կուրծքերուն վանդակները ջախչախուած  
Զեր բարխուն կուրծքին...

Մեճի նոր բարքառ մը սովեցանե,  
Ցորմենինք երբ հրաժեւը առինք աշխարհնեն,  
Համբոյը չունի խորհուրդն իր անցեալ  
Մեր որդնանա որբներուն վիրայ,  
Նւ ժայթը լոյսին ամենին զաղսնի  
Բիւրեղներէն և ծաղկած...

Բայց ինչ որ մեզ կը բաժնն կեանին,  
Մահը չէ բընաւին:  
Մահը գեղեցիկ լոււերու անսպառ աղբիւր՝  
Ուրկէ ծարաւինները կ'ըմպին անյագուրդ.  
Ո՛չ ալ վախն է երկա մրրկայոզ զիւերներու,  
Երբ անձրեւին լացը ձեզ արքուն կը պահե...

Մոռացումն է որ մեզ կը նետէ անչափելի անդունդներու մէջ,  
Կը բանձրացնէ կապարի ծանրուքեամբ  
Հոյդ մեր բումբերուն,  
Եւ անխորտակելի լեռներու նման  
Կը բարձրացնէ խուերը մեր ոսկորներուն վրայ...

Մոռացումին մուր մատներէն է որ կը հիւսուին  
Մամուռները սիրմիներուն,  
Եւ անոր փորորկոս ո՛ւնչն է որ կը որչ  
Արտասուացող նրազները հսկումի...

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՔ

### ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Տըլիր ինծի ցաւ մը անհուն,  
Փոխակերպեմ երգի որ զայն  
Եւ կըտակեմ երգը Մարդուն:

Հիմա կը զգամ ցաւը ծաղկած  
Հիւսեմ տող մ'եր ամէն անգամ.  
Ըլլա՞ր ընդմիւս միտք անկասկած

Թէ չէ անցած ցաւն ապարդիւն,  
Պիտի հասնի քէ անվարտան  
Երգըս մինչեւ սիրտը Մարդուն:

Դիտեմ արդին — Օ՛ Սրբութիւն —  
Թէ այրուելով կըրնանի մենի միայն  
Տալ ժիշ մը լոյս եւ զերմութիւն:

### Վ Ե Ց Ե Ա Կ

Քանի՛ դարեր են դարձեր,  
Քանի՛ հազարամ.  
Հուրէ - ջուրէ իմ անցեր,  
Լըսեր Քու պատզամ,  
Քեզ՝ նես «Գազար» բարձրացեր  
ԽԱՉՈՒԱՆ ԲԱՐԵԿԱՄ:

### Ք Ա Ռ Ե Ա Կ

(ԱՇՈՒՂԱԿԱՆ)

Թէ զերդ անքան եկած անցած  
Այս հըրացին չես նիացած,  
Չես օրօրած երազ ու Սէր...  
Թէ չգայիր ի՞նչ կը պակսեր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ՔԱՐՈՉԽՈՍԱԿԱՆ

### ՀՈՎՀՈՒԱԿԱՆ ԱՍՏՈՒՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Փ.

#### ՔԱՐՈՉԽՈՍՈՒԹԻՒՆԸ ՃԱՅԱՍՏԱՆԵՍԸՑ ԽԱԽՂԵՑԻՈՑ ՄԷՋ

1. Հայաստանեաց Նկեղեցւոյ առաջին, հարողիները . — Կը կարծուի թէ Թովմաս առաքեալ եղած է Աւետարանի լոյսը առաջին անգամ Հնդկաստանի մէջ տարածողը : Հնդկաստանի ինտոս կղզիներէն մէկուն մէջ կայ ժողովուրդ մը որ Թովմասեան կը կոչուի : Շատ հաւանական է Թովմաս առաքեալ Հնդկաստան գացած ատեն Հայաստան ալ եկած ու քարոզած ըլլայ Հայ ժողովուրդին : Նոյնպէս կը կարծուի թէ առաջին անգամ Պարսկաստանի մէջ Աւետարանին ճշմարտութիւնը քարոզողը եղած է Սիմոն առաքեալուր որ նախանձայոց ալ կը կոչուէր : Սյու առիթով Սիմոնին և Հայաստան հանդիպած ու քարոզած ըլլալը անհաւանական չի թուիր : Կրիսյա ըլլալ որ Յիսուսի աշակերտներէն ուրիշներ ալ Հայաստան այցելած ըլլան : Բայց և այնպէս Հայաստանի առաջին քարոզիչները կամ Լուսաւորիչները կը նկատուին Թագէոս և Բարթողովմէոս առաքեալներ, որոնք Հայաստանի ժողովուրդին հետապրած, գործած և հոն ալ նահատակուած են, հաստատելու համար իրենց քարոզած ճշմարտութիւնները :

Որո՞նք էին Թագէոս և Բարթողիմէոս առաքեալներ : Ասոնք Յիսուսի լնտրած առաքեալներն էին, որոնք Հայաստանեաց Առաքելական Նկեղեցւոյ կրթադիրները եղան, և ահա՝ այդ իսկ պատճառաւ նոյն Նկեղեցին կողմէ կը կոչուին առաջին Լուսաւորիչները :

(+) Թագէոս՝ Յիսուսի տասներկու առաքեալներէն մին՝ (Մակ. Գ. 18) որ կը կոչուէր նաև Զիրիոս և Յուզա Յակոբան (Մաք. Ֆ. 3, Մակ. Գ. 18, Ղուկ. Զ. 16, Պորժ Ա. 13): Միևս առաքեալներուն պէս ունէր երկու անուն, Յուզա և Թագէոս: Յուզա՝ (ոչ իսկարիովտացի) (Յովի. Ֆ. 22)

իրեն բուն անունն էր, իսկ Թագէոսը իր մականունը: Ինքն էր Յուզայի անունը կրող Բնագհանրական Թուղթին հեղինակը:

(բ) Բարքողիմէոս՝ Նոյնպէս տասներկու առաքեալներէն մէկն էր, Գալիլիոյ Կահաքաղաքէն, և արհեստով ճկնորս: Այս ալ ունէր երկու անուն, Բարթողիմէոս և Նաթանայէլ: Առաջին երեք Աւետարանները դինքը կը յիշեն Բարթողիմէոս անունով, իսկ չորրորդ Աւետարանը Նաթանայէլ անունով կը ճանչնայ: Երեք Աւետարաններուն մէջ ալ իր անունը Փիլիպոսուն վերջը կը յիշուի, իսկ չորրորդ Աւետարանին մէջ Փիլիպոսուն է որ առաջին անգամ զինքը կ'առաջնորդէ Յիսուսի: Շատ հաւանական է Բարթողիմէոս իր ազգանունն էր, և Նաթանայէլ բուն անունը: Էստ չորրորդ Աւետարանի, ինքն էր առաջին անգամ Յիսուս Քրիստոսի աստուածութիւնը զաւանողը (Յովի. Ա. 49) որ կոչուեցաւ և Աննենք իսրայելացի մը (Յովի. Ա. 47):

Թագէոս և Բարթողիմէոս առաքեալներ երբ Հայաստան եկան որպէս աւետարանիներ, հոն հանդիպացն Հրեայ գաղթականներու, որոնք Հրէսատանէն եկած իրենց հայրենակիցներն էին, և որոնց միշոցաւ է որ կրցան գիւրութեամբ տարածել Աւետարանի Նոյսը Հայ ժողովուրդին մէջ: Նորահաւատ Հայեր իսկոյն հալածանքի ենթարկուեցան, և որուն արդիւնքը այն եղաւ որ Սանկուլիս կոյս, Թագէոս առաքեալ և ուրիշներ շատ չանցած նահատակուեցան: Նոյնպէս Բարթողիմէոս առաքեալ Հայաստանի մէջ նահատակութեան փառքին արժանանալով վերջացուց իր կեանքը իրը արդիւնք հալածանքներու, Սակայն այս երկու առաքեալներու և բազմաթիւ ուրիշ վկաններու մաստիրոսութեան չնորհիւ Քրիստոնէական կրօնին սերմերը անեցան, և հրմը գրին Հայ Քրիստոնէութեան Հայաստան Աշխարհի մէջ:

Ինչպէս ուրիշ առաքեալներ, նոյնպէս Թագէոս և Բարթողիմէոս կենաց Բանը կը քարոզէին պարզ ու դիւրահասկնալի ոնով հաւատագով ու սրտաբուղն արտայայտութեամբ: Իրենց քարոզելու մեթոսը ընդհանրապէս մեկնուղական էր: Հին Ուխտէն խօսք մը, դէպէ մը և կամ պարբերութիւն մը կ'առնէին, կը բացատրէին և ապա կոտային իրենց պատգամը, առաջնորդելու

համար ունկնդիրները Յիսուս Քրիստոսի միջոցաւ յայտնուած յաւիտենական ճըշտմարտութիւններու։

Այս երկու առաքեալները յաջողեցան իրենց առաքելութեան գործին մէջ, անոր համար որ կազումով ու նուիրմամբ մօտենցած էին իրենց աւետարանչական ու քառողջական պաշտօնին։

2. Լուսաւորիչ ուրակա բարովիչ։— Առաջին երեք հարիւր տարուան միջոցին Քրիստոնէութիւնը պահած էր իր գոյութիւնը Հայաստանի մէջ։ Ասիկա ցոյց կու տայ թէ Հայց։ Եկեղեցին Թագէուս և Բարողիմէոս առաքեալներու քարոզութեան ըրջանէն ակսեալ՝ մինչեւ Լուսաւորչի օրը, ունեցած է միշտ Եկեղեցականներ և քարոզիչնեցի Եւ այս քարոզիչներու աշխատութեան չնորհին էր որ Քրիստոնէութեան լոյսը անչէջ մնացած էր մեր երկրին մէջ, այս երեք հարիւր տարիներու լնիւացքին։ Այլապէս կարելի չէր որ Հայ ժողովուրդը, չորրորդ զարուն սկիզբը, Լուսաւորչի միջոցաւ, ազգովին ու ամբողջովին զարձի գար մէկ անգամէն։

Պատմութեան մէջ Գրիգորի անուան կցուած է Լուսաւորիչ տիտղոսը, տիտղոս մը որ իրաւամբ վայել է իրեն։ Որովհետեւ նա լոյս տարածած է, բատին լայն տառւմով, Հայաստանի մէջ։ Լուսաւորչին ըրածը ներքին աւետարանչական գործ մըն էր Հայութեան մէջ։ Որքան ալ գժնդակ ու ծանր, ան յօժարութեամբ կատարեց իր առաքելութեան վսիմ պաշտօնը, ամէն խոչնդուտ, հալածանք առ ոչինչ նկատելով, և մահուան սպանալիքներն իսկ արհամարհելով։

Լուսաւորիչ կեսարիոյ մէջ առած էր իր քրիստոնէական գաստիարակութիւնը, կը հաւատար Աստուծոյ գոյութեան, և պայծառ գիտակցութիւնը ունէր հոգեոր իրականութիւններու հանդէպ, ինչ որ էական պայման է քարոզիչը մը համար յաջողելու իր գործին մէջ։ Աստուծ իրեն համար զաղափար մը, այլ իրականութիւնն մը։ Աստուծմէկ կ'առնէր իր ներշնուրմը, ուժն ու ներքին եռանդը։ Եւ քանի որ Աստուծոյ կետ շիման մէջ էր միշտ, և եղած էր անոր նուիրուած մէկ պաշտօնեան ու գործակիցը, յաջողութիւնը ժամանեցաւ իրեն ամէն կերպով, և ուստի կրցաւ առաջնորդել Հայ ժողովուրդը գէպի Աւետարանի լոյսու։

Ահա՛ այս իսկ պատճառաւ, Լուսաւորիչ չորրորդ գարուն սկիզբը կարկառուն դէմք մըն է Հայ Եկեղեցւոյ քարոզչական բեմին վրայ։ Ագաթանգեղոս, Լուսաւորչի քարոզչական պաշտօնի մասին կ'ըսէ. և Անհանգիստ անդադար զցայդ և զցրեկ ոչ զադարեր երբեք. . . . խօսիլ, իրաւուել և ուսուցանել. . . . յատկապատում արարեալ ուսուցանէր ամեննեցուն։

Ագաթանգեղոսի այս վկայութիւնը ցոյց կուտայ թէ Լուսաւորչի քարոզիսուելու ձեւը շատ յասի էր, պարզ ու զիւրահակնալի։ Յիսուս Քրիստոսի քարոզախօսելու մեթոսն ալ պարզ էր։ Լուսաւորչի ինք ես, Թագէոսն և Բարթովիմէոսն առաքեալներու նման, հետեւ ըլլալով իր մեծ Վարդապետին, կը քարոզէր Հայ ժողովուրդին մէջ պարզ լեզուով ու զիւրահակնալի ոճով։ Մէկը որ մարդկութիւն տալիք պատճամ մը ունի և զիտակից է իր պաշտօնին, խրթին ու գրժանակնակից լեզուով արտայայտուելու չփորձուիր։

Մեծ քարոզիչներու յաջողութեան գաղտնիքը ընդհանրապէս պարզութեան, բնականութեան ու զիւրահակնալի բառերով քարոզելու մէջ կը կայանայի ։ Նոյնը շիտակ էր Գրիգորի համար որ Հայ ժողովուրդին Լուսաւորչի եղաւ իրաւամբ։

3. Ա. Մեսրոպի բարոզչական կեսարի։— Զորրորդ գարու մէջ Հայ քարոզիչներ, Լուսաւորչի շաւզին հետեւելով, Աստուծածաւութիւնը կը կարդային, հայերէնին կը թարգմանէին և ապա կը բացատրէին ժողովուրդին օրուան հաօկնալի լեզուով։ Սանթամնէնիներ և կամ վերծանողներ կ'անուանուէին մեր նախնեաց կողմէ։ Սահակ-Մեսրոպի ձեռամբ, երբ հինգերորդ գարու մէջ Աստուծածաւութիւնը հայերէնի թարգմանուեցաւ, Հայ վերծանողներ սկսան ուղղակի հայերէն լեզուով կարգաւ, մեկնել և բացատրել կարգացուած համարներուն իմաստը։ Յետոյ Եկեղեցւոյ բարձրաստիճան կղերները ստանձնեցին քարոզչական պաշտօնը, որ կը բաղկանար մեկնութենէ, խրթութագածութենէ և գործնական խրատներէ։ Այսպէս Հայց։ Եկեղեցւոյ մէջ նուիրականացաւ քարոզ խօսելու գրութիւնը Հայ վերծանողներու և քարոզիչներու միջոցաւ։ Սուրբն Մեսրոպի քարոզչական գործը սահմանափակուած չէր Հայաստանի մէջ,

այլ մանաւանդ Վրաստանի մէջ իր ունեցած աւետարանչական աշքառու գործունէութիւնը կարեւոր տեղ մը կը գրաւէ իր քառզական պաշտօնին մէջ։

Մեսրոպի քարոզախօսելու մեթոսին նկատմամբ կը կարգանք հետևեալը և Կացեալ յանապատ և ի հովանաւոր տեղիսն, որ Շաղամքն անուանին, բովանդակեաց լրգվարդապետութիւնս առաջին առաքելոց խմբից։ Քանզի ո՞չ որպէս արուեստ ուսուցանէր, այլ իրբե զնոցի առաքելաբար աշակերտացն տայրու։ Մեսրոպ Մաշթօնի մասին գրուած, «Ոչ որպէս արուեստ ուսուցանէր» խօսքը կը վկայէ թէ Մեսրոպ ալ կը հետեւ իր նախնեաց քարոզախօսելու պարզ ձևին։

4. Գրիգոր Տաթեւացին եւ իր հարոզագիրը。— Գրիգոր Տաթեւացին ժԴ՝ գարու մէջ Յովհաննէս Օրոտնեցիի ձեռքին տակ ուսած՝ անոր նշանաւոր աշակերտներէն մինէք։ Հին ատեն քարոզներ մեծ մասամբ մեկնողական, ջատագովական, դաւանաբանական, վարդապետական ու խրատական էին։ Հայ մեկիներ ալ իրենց ժամանակի քոյր եկեղեցներու մեկնիչներուն նման Ս. Գրիգոր կը մեկնէին այլարանական մեթոսով։ Այս արաբանական մեթոսով քարոզել շատ ընդհանրացած էր մանաւանդ Միջին գարու մէջ։ Կարճ բնաբանով քարոզելու սովորութիւնը մշակուած է աւելի վերջին գարերու ընթացքին։

Տաթեւացին քարոզները ջատագովական ու վարդապետական (դաւանաբանական) էին առ հասարակ։

Գրիգոր Տաթեւացին, Օրմաննեանի կարծիքով, հմուտ էր լատիններէն լեզուի և լատին աստուածաբաններու սկզբանակեան սիրն, և կը պաշտպանէր Հայոց Եկեղեցւոյ ուղղափառութիւնը ճիշգ միմնոյն ձեռքով։ Տաթեւացին պայքարեցաւ միշտ Ռւնիթուն ներու ոտնձգութեանց գէմ և պաշտպանեց Հայ Եկեղեցին թէ իր խօսքով և թէ գրիչով։ Տաթեւացին ունի Հարցման զիրք անուն երկասիրութիւնը մը՝ զոր գրած է լատին աստուածաբաններու սկզբանակեան մեթոսով։ Օրմաննեան այս գրին համահաւասար արժէք կուռայ Միջին դարու մէջ նշանաւոր լատին աստուածաբաններու արտադրած գործերուն հետո։

Գրիգոր Տաթեւացին գրած է նաև քա-

րոզագիրք մը, որ երկու հատորներէ կը բաղկանայ, Ամառան ու Ձմեռան անուններով, ճոխացած վարդապետական տեսութիւններով, որոնք մեծ զարկ տուրին քարոզախօսելու արուեստը զարգացնելու համար Հայ ժողովուրդին մէջ։ Տաթեւացին յատուկ աշխատանք կը թափէր իր հասցուցած աշակերտները վարժեցնելու քարոզախօսութեան և բեմասացութեան ժամանակի պայմաններուն։ Ինք ըլլալով «Քաջ հուեսուել աստուածաբան վարդապետ»։ Տաթեւացին Ճայ ժողովուրդին համար հասցուց ոչ միայն կուսակրօն վարդապետներ, այլ նաև ուսեալ քահանայ քարոզիչներ, որոնք իրեն վարդապետութիւնները և ոգին տարածեցին ամէն ուրեք։

Աբրահամ Զամինեան, իր Հայոց Նկեղեցու պատմութիւն գրքին մէջ կ'ըսէ։ «Տաթեւացին միւս նշանաւոր գործն է քարոզագիրքը՝ երկու հատորի բաժնուած և Աւան և Ձմեռան, մօտ 200 քարոզներ՝ այլ և այլ նիւթերի մասին։ Այս քարոզների մէջ պարզ երեսում է ժամանակի սքոլաստիկ ուղղութիւնը, իւրաքանչիբ զաղափարաբաժնաւում է մանր գաղափարների և նրանց ճշմարտութիւններ ապացուցանելու համար բերուում են վկայութիւններ Ս. Գրիգի ու փիլոսոփաններից, յայպիսի հիւծ դասութիւններու պատճառաւ քարոզների մէջ չե երեսում զգացմունք, ոգեւորութիւնն, որ նրանց բնական յատանշինը պէտք է լինէր։ Բայց և այնպէս Տաթեւացին քարոզագիրք ժամանակի հայութամասիրութեան համար կարող է մեզ նիւթ տալ»։

Տաթեւացին՝ ժԴ՝ գարու իրեւ նշանաւոր հայ քարոզիչ, քարոզեց շարունակի իր խօսքով և թէ գրիչով, և պաշտպանեց Հայ Եկեղեցին Ռւնիթուններու գէմ մեծ նախանձախնդրութեամբ, միաժամանակ տարածելով Աւետարանի կենսատու լոյսը Հայ ժողովուրդի տարբեր խաւերուն մէջ։

5. Հայաստանեաց Եկեղեցւոյ ներկայ պէտը։ — Քարոզախօսութիւնը՝ իբր գեղարուեստ, ինչպէս ուրիշ Քրիստոնեայ Եկեղեցիներու, նոյնպէս Հայ Եկեղեցիներին մէջ ալ մշակուած է անցեալին, բայց գարուն գեղարուեստական արդի պայմանները բոլորին նոր մշակութի մը կարիքը անհրաժեշտ կը դարձնեն։ Հայոց Եկեղեցւոյ բարեկարգութեան հարցը, միաժամանակ հարց

մըն է հասե Եկեղեցւոյ բեմի վերակենդա-  
նացման:

Հայց. Եկեղեցւոյ մէջ քարոզիսուու-  
թեառ ներկայ գրութիւնը գժբախտաբար  
հետո է արդի պայմանները գոհացնելէ: Եւրոպական և ամերիկան լրմբնումով  
պատրաստուած քիչ քարոզիչներ ունինք:  
Այս իսկ պատճառու Եկեղեցիի բեմէն խօս-  
ուած քարոզներ յաճախ տափակ են, և ա-  
նոնց ընդհանուր չափանիշը տեղ տեղ Միջին  
դարու չափանիշէն ալ վար կը թայ:

Բայց միւս կողմէն արդար ըլլալու հա-  
մար հարկ է ըսել որ ժողովուրդին մէջ ալ  
պէտք եղած չափով մշակուած չէ բարձր  
քարոզներու հոգեւոր արժէքը զնահատելու  
կարողութիւնը, և հետեւաբար բեմէն խօս-  
ուած ամէն ինչ քարոզ կը համարուի: Ա-  
սիկա ինքնին պատճառ մը կը գառնայ որ  
քարոզիչներն ալ փորձուին բեմէն իրենց  
խօսած ամէն բան քարոզ նկատելու ներքին  
գոհունակութիւնը գգայու, և հետեւաբար  
որ ջանքեր չեն քափեր իրենց քարոզն-  
խօսելու մեթուար զարգացնելու: Իրակա-  
նութեան մէջ սակայն քարոզիսուութիւնը  
նուրբ ու գժուարին արուեստ մըն է:

Օրուան պէտքին համեմատ նիւթ մը ըն-  
տրել, և զայն գիտական մեթուուվ և խնամ-  
քով ուսումնասիրել, դասաւորել, յառաջա-  
բանը, բաժանումները և վերջաբանը իրենց  
նպատակին ծառայեցնեով կարծուածին  
չափ դիւրին բան մըն ալ չէ: Ասիկա կը պա-  
հանչէ քարոզիչէն պատրաստութիւն, լուրջ  
աշխատանք, Աստուծոյ առջե ազօթքի, վե-  
րացումի և ներշնչման մասնաւոր պահեր:

Հայց. Եկեղեցւոյ քարոզիսուութեան  
չափանիշը բարձրացնելու համար օգտակար  
է կարեւոր կերպուններու մէջ այս մասին Եկե-  
ղեցականներուն համար դասընթացքներու  
շարք մը բանալ, տարուան որոշ եղանա-  
կին, և կամ ամառուան ընթացքին, ինչ-  
պէս սովորութիւն է Ամերիկայի մէջ:

Օտար լեզուներէ քարոզիսուութեան  
նիւղին շուրջ գիրքեր թարգմանել և տալ  
Եւրոպական լեզու չգիտացող մեր Եկեղեցա-  
կաններուն ձեռքը նոյնպէս ունի իր օգտա-  
կարութիւնը այս ուղղութեամբ:

Առնուելիք ուրիշ կարեւոր քայլ մըն է  
Հայց. Եկեղեցւոյ քարոզիսուութեան պատ-  
ութիւնը գրել, և որով հայ մեծ քարո-  
չիչներուն կեանքը, գործ և քարոզախօ-

սելու կերպերը և մեթուուները, արդի լոյսով  
ժանօթացներ մեր նորավարժ Եկեղեցական-  
ներուն: Ասիկա կարեւոր պակաս մըն է մեր  
կրօնական գրականութեան մէջ:

Հայտատանեայց Եկեղեցին անցեալի մէջ  
ունեցած է կարոզ քարոզիչներ, որոնց քա-  
րոզախօսելու մեթուուներու նկատմամբ շատ  
քիչ բան գիտենք: Օտար լեզուներու մէջ  
շատ են քարոզախօսելու արուեստին շուրջ  
գրուած կարեւոր հեղինակութիւններ, ընդ-  
հանուր Եկեղեցւոյ քարոզիսուութեան պատ-  
ութիւնը, քարոզիչներու քարոզ պատ-  
րաստելու գործին մէջ առաջնորդողի գեր  
կատարող մասնաւոր հրատարակութիւններ,  
և քարոզին նիւթը վերլուծող, մենող,  
բացատրող, և առէ առօրեայ կեանքի: հա-  
մար գործնական դասեր հանող գիրքեր:  
Եւրոպական լեզու չգիտացող մեր ներկայ  
Եկեղեցականները դժբախտաբար զրկուած  
են օգտուելէ անոնցմէ:

Եկեղեցւոյ բեմին մակարդակը բարձ-  
րացնել սերտ աղերս ունի պատրաստուած  
քարոզիչներ ունենաւու կենական հարցին  
հետո: Եթէ մեր արդի Եկեղեցականները իս-  
կապէս պատրաստուած ըլլային ամրողջու-  
թեամբ իրենց գործին համար, քարոզչա-  
կան պաշտօնին չափանիշը բարձրացնելու  
խնդիրը ինքնին արդէն կը լուծուէր:

Ասկէ երկու գար առաջ, Անգլիոյ մէջ,  
Եկեղեցւոյ բեմը իջած էր իր բարձրութե-  
նէն, Եկեղեցականներ բեմին վրայ կը խո-  
սէին այն նիւթերու մասին, որոնք ժողո-  
վուրդին հաճոյք կը պատճառէին, և յա-  
ճամի թագավորներու ու լորտերու անոն-  
ներուն շուրջ ներդոններ ալ կը հիւսէին,  
պարզագէս անոնց հաճելի երեւանու հա-  
մար: Բայց յետոյ չնորհիւ սաեղծուած կրօ-  
նական նոր շարժումներու, և վերածու-  
թեան շրջանի, սկսան հրապարակ գալ ձան  
Ռէզլիի, Հուայթֆիլտոփ, Բօպերթ Զօլի,  
Զալմըրոսի նման, և աւելի վերջը Սրբըննի  
պէս կարոզ քարոզիչներ, որոնք բարձրա-  
ցուցին բեմին չափանիշը, և որով Եկեղե-  
ցին պահեց իր համար ժողովուրդին առջե:

Մենք Հայերս ալ պէտք ունինք այսօր  
Եկեղեցական վերածունողի, և արդի պայ-  
մաններուն համեմատ կրօնական շինչի նոր  
Եկեղեցական վերածունողի մը: Այս Եկեղեցական վերա-  
ծունուն գիրքում պահանջն, պատրաստուած  
քարոզիչներն են որ պիտի սկսին մեր մէջ:

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՀԱՄՄՈՒՐԱՊԻԻ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

144. Եթէ մէկը նուիրագործուած կի՞ն մը առած է, և այդ նուիրագործուած կի՞նը, իր ամուսնոյն ստրկուհի<sup>(37)</sup> մը տուած է, և (անոր) զաւակներ հայթաթած է, (եթէ) այդ անձը սրոշած է ամուսնանալ նուիրաշգործուած հարճի մը հետ, պիտի չթոյլատրեն (ատիկա) անոր այդ անձին. թոյլատրուած չէ իրեն ամուսնանալ, նուիրագործեալ հարճի մը հետ:

(37) Ցիցել՝ ամուսնաբայի պարագան, որ ըրգեծնութեան համար Արքահաման տուաւ, իր եղիպատացի աղախութեան Ագար, ծննդ. մջ. 1-4։ Եւ Սարա կին Արքաման ոչ ծնաներ նմա, և էր նորա աղջիկ մի եղիպատացի որոյ անուն էր Ագար, Եւ առաջ Սլերամ թրէկին բանանացաց, որովհետեւ արգի զիս ծէր ի ծնաներից, արդ մուտա աղջիկը իմ պարերի ինձ որդի ի գմանէ։ Եւ առննդիր եղա Արքամ ձայնի Սարայի, Եւ ա՛ Սարա կին Արքամ զիս եղիպատացի զաղախին իրոց, յետ տասն ամի բնակելոյ Արքաման յերկիր Բանանացաց, և ետ զնս Արքամ առն իւրում կնութեան, և ետ մուտա առ Ազգոր, և յլացաւ, իրեւ ետք թէ յիլ առ ամուսնացացիններ իւր լայս նորայի Յակոբի պահանի՛ Բալլայի մօս ալ, վերոյիշեալ գեւպերու կը կնութեալ ուշացարս երեւութը մը կը պարզէ, ծնն. լ. 2-6։ Յարկացաց Յաւել՝ այս լայս և ասէ ցնա. Միթէ փօխանակ Ասուութո՞յ իցի ծես, որ արգի զպուու որպայնի քայ։ Եւ առէ Ռաքէ՛լ ցծակոր, Աւանիկ աղախութին իմ թալ՛ւա, մուտա առա, և ծննդի ի վերցի ծնկաց իմոց, և արքից և ես որդին ի նմանէ։ Եւ ես նմա զալի՛լա զաղախին իրոց կնութեան, մետւ առ առ Յակոր, և յլացաւ Բալլ'լա նախշան պաքելոյ, և ծնառ որդի Յակոբայ, Եւ առէ Ռաքէ՛լ իրոց ինձ Ասուութ, և լուաւ ձայնի իմում, և ետ ինձ որդի։ Եւ ննդոցից պատմումներուն հանգիւառնոթիւնը, Սիջագէտեան վերոյիշեալ օրէնքին հետ, այս առաջիններուն պատմականութիւնը ինը հարժեթիւնը կը վաւերացնէ, սրոշապէս։

Անցեալի մէջ ժողովուրդը կը գոհանար ծէս և արարողութիւններով, իսկ այժմ կենդանի թեմը և կամ կենդանի խօսքն է որ կրնայ կապիլ ժողովուրդը Նեկեղեցիին հետ։ Այլապէս չենք կրնար Եկեղեցին պահել իր հմայիլ ու կինսատու գերին մէջ արդի պայմաններուն ու պահանջներու համեմատ։  
(Վերը՝ 3)

ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

145. Եթէ մէկը նուիրագործուած կի՞ն մը առած է, և (եթէ) իրեն զաւակներ չէ հայթայթած, և (եթէ) նուիրագործուած հարճի մը հետ որոշած է ամուսնանալ, այդ անձը կրնայ առնել նուիրագործուած հարճ մը և զայն իր տունը մտցնել. (սակայն) նուիրագործուած հարճը, նուիրագործուած կնոյն հետ, հաւասար պիտի չգախուիր։

146. Եթէ մէկը նուիրագործուած կի՞ն մը առած է, և (ասիկա) իր ամուսնոյն ստրկուհի մը առած է, և զաւակներ ծնած է (ստրկուհին), (եթէ) վերջը այդ ստրկուհին, քանի որ զաւակներ ծնած է, ինք զինքը հաւասար դասած է իր տիրոււոյն հետ. իր տիրուցին, զայն գրամի փսխարէն պիտի չտայ, ստրկուի նշանը պիտի զնէ անոր վրայ, և պիտի գասէ զայն, ստրկուհինքու շարքին։

147. Եթէ զաւակներ չէ ծնած, իր տիրուկին պիտի զայն գրամի փսխարէն տայ։

148. Եթէ մէկը կին մը առած է, և (եթէ) չարագուշացի զիրմ մը բռնած է զայն, (եթէ այդ անձը) սրոշած է ուրիշ մը առնել, պիտի առնէ. իր կինը որուն չարագուշացի զիրմ մը բռնեց, (այդ անձը) պիտի չլիք զայն. տան մէջ որ հիմնած է, պիտի բնակի ան, և որքան ատեն որ ապրի, պիտի շարունակէ զայն պահել։

#### ՔԱՍԱՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (Խակակողմ 9)

149. Եթէ այդ կինը չի հաւանի իր ամուսնոյն տան մէջ բնակիլ, իր օժիւը որ բերաւ իր հօր տունէն, պիտի վերադարձէ (իր ամուսինը) իրեն ամբողջապէս, և պիտի հեռանայ։

150. Եթէ մէկը իր կինը, դաշտ մը, պարտէզ մը, տուն մը կամ շարժագոյքինչք նուիրած է անոր, (և) իրեն կիքագիր մը խմբագրած է, իր ամուսնոյն (մաւէն) վերջ, իր (կնոյն) զաւակները (այդ ինչ քերուն նկատմամբ) պահանջ չին կրնայ ներկայացնել իրեն, մայրը պիտի տայ իւ ժառանգութիւնը իր այն զաւկին, որ կը (նախա)սիրէ. ուրիշ ոչ մէկու պիտի չտայ։

151. Եթէ կին մը, որ կ'ապրի մէկու մը տան մէջ, որպէսզի իր ամուսնոյն պահանջատիւնները կինքը չի բռնեն, պարտաւորած է իր ամուսինը ըստ դաշանց, վաւերագիր մը խմբագրել տուած է (անոր), եթէ այդ մարդը, այդ կինը առնելէն առ

առջ, պարտք ուներ, իր պահանջատէր-ները պիտի չբռնեն իր կինը. եթէ սակայն, այդ էզը<sup>(38)</sup> պարտք ուներ այդ մարդուն տանը մանելէ առաջ, իր պահանջատէր-ները պիտի չբռնեն իր ամուսինը:

152. Եթէ պարտ մը գոյացած է իրենց վրայ, այդ կինը (այդ) մարդուն տունը մտնելէն վերջ, անոնց երկուքը պիտի հա-տուցանեն վաճառականին:

153. Եթէ մէկու մը կինը, ուրիշ արուէ մը սիրոն, իր ամուսինը մեռցնել տուած է, պիտի զայն ցցահանհն:

154. Եթէ մէկը իր աղջկէր ճանչցած<sup>(39)</sup> է, այդ անձը քաղաքէն պիտի արտաքսեն:

155. Եթէ մէկը, իր զաւկին համար հարս մը ընտրած<sup>(40)</sup> է, և իր զաւակը, զայն ճանչցած կը (եթէ) յետոյ ան (հայրը) պառ-կած է անոր ծոցին մէջ, և (եթէ) բռնած են զայն (այդ ձեռով), պիտի կապեն զայն այդ անձը, և պիտի ջուրի մէջ

ՔԱՍԱՎԵՑՑՐՈՒՐ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 10)

նետեն զայն:

156. Եթէ մէկը հարս մը ընտրած է իր զաւկին համար, և իր զաւակը չէ ճանչցած զայն, այլ ինքը (հայրը) պառկած է անոր ծոցին մէջ, կէս-մատա արձաթ պիտի կզոյ անոր. տակաւին, ինչ որ բերած էր իր հօր տունէն, ամբողջավին պիտի վերադարձնէ անոր. յետոյ իր սրտին ամուսինը պիտի առնէ զինքը:

157. Եթէ մէկը իր հօրմէն վերջ՝ (մաս-նելէն յետոյ) իր մօր<sup>(41)</sup> ծոցին մէջ պառկած է, պիտի զանոնք այրեն:

(38) Բարեկա-Ասորեստանի մէջ, կնոջ անկա-խութեան փաստերէն մին պէտք է նկատուի, առ- նոր պարագանան ըլլալու պարագան ամուսնու-թենէն տապաւ:

(39) Մերային յարաբերութիւնները մատաւ-նուց բարակատերէն լեզուի մէջ՝ էլամատուն՝ գրիտայն է, որուն համազօրը, չին ուստի դրականութեան մէջ, տատարան է, ծնն. Դ. 1. վլէւա-ատամ հատաց էթ խուայ կիթո . . . նման Ազամ առ ծւայ կին իւրը:

(40) Հաջողապէտունները իր ամսւանին ընտրելու իրաւասութիւնը՝ պարամինին վերացնելու պահ:

(41) Մինչդեռ, եղբօք-քըոշ յարաբերութիւն-ները, Բարեկան Օրինողիւն կարող է առաջ գործ կամ կիսագրք միշտ, սեռային յարա-բերութիւնները, Ղե. մ. 9. «Զատկանու ժե-քոյ» թէ առ ի նորէ իցէ կամ առ ի մօրէ՝ ի տան ծննել կամ արտաքսյ, մի՛ յայտնեցին զատ-կան նորայա, նոյնպէս, Ղե. ի. 17. «Եւ այր ոք՝ որ առնեցու զեզոյ իւր զառ ի հօր կամ զառ ի մօրէ, և առանիցէ զատկան նորա, Նախարինց են. սատակնիցն զատկան նորա, Նախարինց են. սատակնիցն յերեսաց որզւաց ազին իւրեանց զի զատկան ժեռ բւրյ յայտնեաց. Ընկալցին դեղու իւրեանց»: P. Cruveilhier, Commentaire du Code d'Hammourabi, Paris, 1938, էջ 159.

158. Եթէ մէկը իր հօրմէն վերջ՝ (մա- հա- կն յետոյ) բռնւած է ծոցին մէջ անոր՝ որ զինքը միհցուցած է (ստնտուին), որ զա- ւակներ է ծնած, այդ անձը պիտի անջատ-ուի (արտաքսուի) հօր տունէն:

159. Եթէ մէկը, որ բերած է նշան- տուքի նուէրը իր աներին տունը, (և) տուած հարսնական նուէրը, (յետոյ) ուրիշ երի- տասարգուինի մը սիրահարուած է, և ըստ է իր աներին. «Պիտի չառնեմ քու աղ- ջիկը», աղջկան հայրը պիտի առնէ ինչ որ իրեն բերուած էր:

160. Եթէ մէկը (իր) աներին տունը բերած է նշանտուքի նուէրը, տուած է հարսնանեկան պարզեւը, և (եթէ) աղջկան հայրը ըստ է. «Պիտի չտամ աղջկիս քե- զիս, (աղջկան հայրը) ինչ որ իրեն բեր- ուած էր, պիտի կրկնապատկէ և պիտի վե- րագրածնէ:

161. Եթէ մէկը բերած է նշանտուքի նուէրը իր աներին տունը, տուած է հար- սնանեկան պարզեւը, և (եթէ) իր բարեկամը զինքը բարեսած է, (և) եթէ (իր) աները ըստ է կնոյ (աղջկայ) տիրոջ. «Պիտի չտո- նե իմ աղջիկը»: ինչ որ իրեն բերուած էր պիտի կրկնապատկէ և պիտի վերագրածնէ, և անոր բարեկամը պիտի չառնէ իր (ծրա- գրած) կիրը:

162. Եթէ մէկը կին մը առած է, ի- րեն զաւակներ ծնած է, և (եթէ) այդ կինը նակատագրին

Եզիտոսի մէջ, Հաջօրսիթու Թագուէին առա- րի (արքալատ) կիսելզայրը՝ Թութէւս երրորդը (տանինութերորդ հարաւոթիւն, չուք 1500իւ), տհ' G. Maspero, the Struggle of the Nations, translated by M. L. McClure, London, 1925, էջ 243: A. Moret, Kings and Gods of Egypt, translated by Mme Moret, New York and London, 1912, էջ 11-14: Ընդհակառակը, կ'արգիւսի և կը պատ- ճակ Քանայական Օրինագրքի հողմէ, եղբօք- ոքոյ, կամ կիսագրք միշտ, սեռային յարա- բերութիւնները, Ղե. մ. 9. «Զատկանու ժե- քոյ» թէ առ ի նորէ իցէ կամ առ ի մօրէ՝ ի տան ծննել կամ արտաքսյ, մի՛ յայտնեցին զատ- կան նորայա, նոյնպէս, Ղե. ի. 17. «Եւ այր ոք՝ որ առնեցու զեզոյ իւր զառ ի հօր կամ զառ ի մօրէ, և առանիցէ զատկան նորա, Նախարինց են. սատակնիցն զատկան նորա, Նախարինց են. սատակնիցն յերեսաց որզւաց ազին իւրեանց զի զատկան ժեռ բւրյ յայտնեաց. Ընկալցին դեղու իւրեանց»: P. Cruveilhier, Commentaire du Code d'Hammourabi, Paris, 1938, էջ 159.

ՔԱՍԱԵԹԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 11)

գացած է՝ (մեռած է), իր հայրը պիտի չպահանջէ անոր օժիտը. իր օժիտը կը պատկանի իր զաւակներուն։

163. Եթէ մէկը կին մը առած է, և (եթէ) զաւակներ չէ հայթայթած իրեն, (և եթէ) այդ կինը ճակատագրին գացած է, եթէ հարսանեկան պարզեւը, զոր այդ անձը բերած էր իր աներին տունը, իր աները իրեն վերադառնուցած է, գալով այդ կընկան օժիտին, իր ամուսինը պահանջ պիտի չներկայացնէ. իր հօր տան կը պատկանի իր օժիտը։

164. Եթէ իր աները չէ վերադառնուցած իրեն, հարսանեկան պարզեւը, անոր (կնկան) օժիտէն պիտի յապատէ՝ որքան (որ կ'արժէ) անոր հարսանեկան պարզեւը. յետոյ, անոր հօր տան պիտի վերադառնէ (մացորդը) անոր օժիտին։

165. Եթէ մէկը, իր ժառանգորդ զաւակին՝ որ իր աչքին նախընտրեալ է, գաշտմը, պարտէղ մը, կամ տուն մը նուիրած է, կնքադիր մը (ատոնց շուրջ) խմբազրած է անոր, հայրը ճակատագրին երթալէն վերջ, երբ եղբայրները պիտի բաժնուին (ժառանգութիւնը), (նախընտրեալ զաւակը) պիտի առնէն նուերը զոր հայրը տուած էր իրեն, և տակաւին, (իրենց միջն) հաւասարապէս պիտի բաժնուին հօր տան ստացուածքը։

166. Եթէ մէկը իր ունեցած զաւակներուն համար կիներ առած է, իր կրտսերագոյն զաւակին համար, կին մը չէ առած, հայրը ճակատագրին երթալէն վերջ, եղբայրները երբ (ժառանգութիւնը) պիտի բաժնուին, հօր տան ստացուածքէն, իրենց կրտսերագոյն եղբօր, որ տակաւին կին մը չէ առած, իր բաժնէն զատ, պիտի յատկացնեն իրեն, հարսանեկան նուերի մը դրամը, և կին մը պիտի առնել տան իրեն։

167. Եթէ մէկը կին մը առած է, և իրեն զաւակներ է ծնած, (յետոյ սակայն) այդ կինը ճակատագրին գացած է, (ամուսինը) անոր մահէն վերջ, ուրիշ կին մը առած է, և (եթէ) սափկա զաւակներ ծնած է (իրեն), վերջը երբ հայրը ճակատագրին է գացած,

ՔԱՍԱԵԹԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (հակակողմ 12)

ոչ մէկ կերպով զաւակները պիտի բաժնուին, համաձայն մայրերուն. պիտի առնեն իրենց մայրերուն օժիտները, և հաւասարապէս պիտի բաժնուին հօր տան ստացուածքը։

168. Եթէ մէկը որոշած է (ժառանգա) զրկելու իր զաւակը, ըսած է զատաւորներուն, «պիտի (ժառանգա) զրկեմ զաւակս». (արդ) դատաւորները պիտի քննեն իր իրեղը, և եթէ (ժառանգա) զրկուելու արժանի ծանր յանցանք մը չէ գործած, հայրը պիտի չ(ժառանգա) զրկէ իր զաւակը։

169. Եթէ մէկը (ժառանգա) զրկուելու արժանի ծանր յանցանք մըն է գործած իր հօր գէմ, առաջին անգամ, պիտի ներեն իրեն. Եթէ երկրորդ անգամ լլալով ծանր յանցանք մը գործած է, հայրը պիտի (ժառանգա) զրկէ իր զաւակը։

170. Եթէ մէկը, (որուն) իր առաջին կինը զաւակներ ծնած է իրեն, և իր ստրկուկին ալ զաւակներ ծնած է իրեն, (եթէ) հայրը իր կենդանութեան, ըսած է զաւակներու (էք) ստրկուկին իրեն ծնած զաւակներուն համար, զանոնք առաջին կնկան զաւակներուն հետ հաշուած է (այս ձևով). հայրը ճակատագրին երթալէն վերջ, առաջին կնկան զաւակները և ստրկուկին զաւակները հաւասարապէս պիտի բաժնուին հօր տան ստացուածքը. ժառանգորդ զաւակը առաջին կնումէն ծնած, պիտի ընտրէ և պիտի առնէ բաժնու։

171. Սակայն եթէ հայրը իր կենդանութեան, չէ ըսած զաւակներուն զոր ստրկուկին ծնած է իրեն. «Իմ զաւակներու (էք)», հայրը ճակատագրին երթալէն վերջ, ստրկուկին զաւակները, առաջին կնոջ զաւակներուն հետ, պիտի չքաժնուին հօր տան ստացուածքը. ստրկուկին և իր զաւակներուն համար, ազատութիւն պիտի տրուի. առաջին կնոջ զաւակները ստրկուկին զաւակները, ստրկութեան համար պիտի չպահանջնեն։

171. Առաջին կինը իր օժիտը և ամուսնական նուերը զոր իր ամուսինը իրեն տուած էր, և կնքադիր մը մէջ խմբազրած իրեն, պիտի առնէ (զանոնք) և իր ամուսինը բնակարանին մէջ պիտի ապրի.

ՔՍԱՆԻՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (Խակակողմ 13)

որբան ատեն որ ապրի, պիտի վայելէ արդինքը, գրամի փոխարէն պիտի չտայ (զանոնք). իր ժառանգութիւնը իր զաւակներուն կը պատկանի:

172. Եթէ իր ամուսինը չէ տուած իրեն իր ամուսնական նուէրը, պիտի վերացարձնեն իրեն ամբողջովին իր օժիտը, և իր ամուսնոյն տան ինչքէն, պիտի առնէ բաժին մը, ժառանգորդ զաւկի մը պիտի (անոր ժառանգութեան հաւասար). Եթէ իր զաւակները զինքը կը տանջեն տունէն վտարելու համար, զատաւորները պիտի քննեն անոր խնդիրը, և պատիտ մը պիտի սահմանեն զաւակներուն. այդ կինը պիտի չէք իր ամուսնոյն տունը. եթէ այդ կինը որոշած է լքել, ամուսնական նուէրը, զոր իր ամուսինը իրեն տուած էր, պիտի ձգէ իր զաւակներուն, պիտի առնէ (ինքը) իր հօր տան օժիտը, և (յետոյ) իր սրտին ամուսինը պիտի առնէ զինքը:

173. Եթէ այդ կինը, հոն ուր որ մտած է, զաւակներ ծնած է իր վերջին (երկրորդ) ամուսնոյն, այդ կինը մեռնելէն վերջ, առաջինին և վերջինին զաւակները պիտի առնեն իր օժիտը:

174. Եթէ զաւակներ չէ ծնած իր վերջին (երկրորդ) ամուսնոյն, իր առաջին ամուսնոյն զաւակները պիտի առնեն իր օժիտը:

175. Եթէ պալատի մը սարուկը, կամ սարուկը սոսկական քաղաքացիի մը, աղատ մարգու մը աղջիկը առած է, և սոսկա զաւակներ ծնած է, սարուկին տէրը, սարկութեան համար պիտի չպահանջէ աղատ մարգու աղջկան զաւակները:

176. Սակայն եթէ պալատի մը ըստ տրուկը կամ սոսկական քաղաքացիի մը սարուկը, աղատ մարգու մը աղջիկը առած է, և սոսկա զաւակներ ծնած է, սարուկին տէրը, կամ սոսկական քաղաքացիի սարուկը, կամ սոսկական քաղաքացիի սարուկը, գացած է ճակատագրին, աղատ մարգու աղջիկը պիտի առնէ իր օժիտը. իսկ, այն ամէնը, զոր իր ամուսինը և ինքը

ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ (Խակակողմ 14)

իրենց կենակցելէն վերջ ունեցած էին, երկու մասի պիտի բաժնեն (հաւասարապէս). կէսը պիտի առնէ ստրուկին տէրը, կէսը աղատ մարգու աղջիկը իր զաւակներուն համար:

176. Եթէ աղատ մարգու աղջիկը, օժիտ չունի, այն ամէնը, զոր իր ամուսինը և ինքը ունեցած էին, իրենց կենակցելէն սկսեալ, պիտի բաժնեն երկու մասի (հաւասարապար). կէսը պիտի առնէ ստրուկին տէրը, կէսը՝ աղատ մարգու աղջիկը իր զաւակներուն համար պիտի առնէ:

177. Եթէ այրի մը, որուն զաւակները (տակաւին) պղտիկ են, որոշած է ուրիշի մը տունը մտնել, պիտի չմտնէ առանց դատաւորներու (հաւանութեան). Եթէ պիտի մտնէ ուրիշի մը տունը, գատաւորները պիտի քննեն իր առաջին<sup>(45)</sup> ամուսնոյն տան՝ (ստացուածքին) պարագան. յետոյ առաջին ամուսնոյն տունը՝ (ստացուածքը) իր գերջին ամուսնոյն և այդ կիողի յանձնեն. տակաւին անոնց կնքագիր մը խմբագրել պիտի տան, (այն պայմանով թէ) տանը հոգածութիւնը պիտի ստանձնեն, և պիտի մեծցնեն պղտիկները. նիւթեզէնները դըրամի փոխարէն պիտի չտան. գնազը, որ պիտի գնէ այրիի զաւակներու նիւթեզէնները, պիտի զրկուի. իր գրամէն. ինչքը պիտի յերագարձուի իր տիրոջ:

ԱՆՌԻՇԱՀԱՆ ԱԲԴ. ԶՂՋԱՆԵԱՆ  
(Շարումակելի՝ 5)



(45) «Դէմք բախին տեղ՝ փոխարերաբար. ժամանակագրական կարգով, շատացինց ըստատուեկան համար, զգէմք և գլուխի բախիքը կը յարծածէին Աքքատաները և Երբայիցիները, քանի զործածէին Աքքատաները և Երբայիցիները, գայու, առաջին մասը մարմնոյն որ գոյութիւն կ'առնէր, և աշաղին մասը մարմնոյն առարկայ կը հանդիսանէր, զւուխն էր այդ, Revue Biblique, 1920, էջ 490 . . . , 1921, էջ 396 . . . .

## ԳՐԱԿԱՆ

### ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՒՄԱՆԻՑԻԴՐ

Արախութեամբ կը յայտարակեմ քէ Ս. Արքայս  
Տարածեն լոյս անապահուաց ցրազե-հնադար  
Յ. Նշանին Համապատիեր Արեւմօսակայ Թրա-  
կանութեան ինդական գարձն է. Հատուր ու կը պա-  
րունակէ Խռամբիք Սերանին երեւ աւազ ներկայաց-  
ցիներ — և. և. Ալիսան, Ա. Անդրեասին և Պետրոս  
Գուրեան: Սուրբ կը ներկայացնեն հասաւած մը իշեալ  
հասարէ՝ մեր ընթերցիներուն նախաւակ մը ուսան  
ըլլալու համար:

Զգոյշ եմ ո.ուսներիզմ տարագին միջազ-  
գային թելագրանքներուն, յեղաշրջումին  
թէս շահեկան բայց մեղի համար պարզ  
հմտութիւն մնալու սահմանութեած արդիւն-  
քին հանդէպ: Ի՞նչ ու հայկական ուսման-  
րիզմ կը կոչեմ, ասիկա խառնութած մըն  
է որ մեր ժմթ. գարու հասարակութեան  
հոգեկան բաղադրութեան մեծագոյն միու-  
թիւնը տուաւ: Անոր տակ, առանց գուռա-  
րութեան, կը զետեղուին մեր պայքար-  
ները, սկսեալ 1820—60ին, մեր զարթօն-  
քին ոգորումները (Սահմանադրական —  
Խաւարեալներու կոփւները), մեր եկեղե-  
ցիին դժուարութիւնները, իրմէն զատուող  
զաւակներուն իրեն առթած սպառումնե-  
րուն իրեւ հետեւանք, մեր յեղափոխու-  
թիւնը իրեւ իմացական տագնապ ու իրեւ ժո-  
ղովրդական ողբերգութիւն: Ու նոյն տաեն  
այս իրողութիւնները, ասոնց առնջակից  
ուրիշ ապրումներ սենեկու թիմիկ մը,  
գրելու եղանակ մը որ մեր զարկանութեան  
առաջին ոճը կազմեց: Ասիկա ուսմանիք  
ոնն էր, գրականութեան պատմութեան մէջ  
(մեր) որոշ բիւրեղացում մը ստացած,  
բայց իր ներքին ուժականութեանէն, ծած-  
կած խորհուրդէն, թելագրուծ ապրում-  
ներէն չազաագուած, ըստ կ'ուզեմ՝ չգտած  
իր բացառական կերպարները: Անուանեցէք  
Ֆրանսական Խռամբիզմը, բայցին հետ ձեր  
մտքին մարմին կը գատան այդ ժողովուր-  
դին յատուկ անոր պատմութեան ու ապ-  
րումներուն լայնօրէն հաղորդ ոչ միայն  
զբելու կերպ մը, այլ և ազգային խառ-

նուածք մը որ որոշ, չեշտ տարբերութիւն-  
ներ կը պարզէ անզիփական, գերմանական,  
ուռուական ռումանիզմներով խտացած յը-  
ղացքներուն հետ: Ի՞նչ է այնքան դատա-  
փետուած, ծաղրուած հայկական ուսման-  
րիզմը: Ի՞նչ է մանաւանդ անոր գրական  
նկարագիրը:

Սովորութիւն է գարձած մեր գրական  
ճիգը, — մինչեւ իրապաշտներու երկումը  
ու տակաւին բաւական մըն ալ անդին —  
որպակել մէկէ աւելի պիտակութիւնը, եր-  
բեմ անհարազատ, երբեմ հակասական:  
Արեւելահայերը, գրական իրենց շքեղ ան-  
հասկացողութեամբը որքան հետեւակ մոտայ-  
նութեամբ հեշտագիրն կը զեղծանէին այդ  
արակութեամբուն փառքին: Անոնցն է բար-  
րարու բայց բախտաւոր տարագը՝ կեղծ-  
դասականուրին, սուղդակի Քրանչական  
գիրքերէ փոխադրութիւն, այդ գրականու-  
թեան մէջ ըմբռնելի իրեւ իմաստ (թէս  
խորքին մէջ աննդունենելի, զանգի դա-  
սականին կեղծը ապիմաստութիւն միայն  
կրնայ նշանակիլ), սորով կ'արհամարէին ա-  
րեւմտահայ տաղաչափութիւնը, զրքունակ  
արձակը, Պէտիկթաշլեաններէն մինչեւ Պէտ-  
պէրեանի քընիկները երբ կը զիշէին զպ-  
րազիլ մեղմով: Ուրիշ տեղ տուած եմ բա-  
րարը գերլուծում այ անհիթեթ ամբաս-  
տանութեանց: Արեւմտահայերը սոմանթիզ  
պիտակին հազցուցած են ժամանակազրա-  
կան իմաստ մը զրբթէ, առանց անդրա-  
գանալու որ, Սէթեանին պատանութիւնը,  
օրինակի մը համար, կը մեկնի սոմանթիզ-  
մին մեր մէջ վայելած լիալուսանային փա-  
կութիւններէն, հեշտանքներէն, մինչ ա-  
նոր ծերութիւնը պահաւոր է արուեստա-  
գէս սերունդին մօս այնքան յարգ գտած  
նրբամաղ զարդարանքներով: Եթույ, կայ  
պատրանքը կիւկոյի և կամարթինի վար-  
կերուն, — իրենց ընդունին երկիրներուն  
մէջ լրջացած, արդարացած, մեր յետա-  
մացութեան պատճառով՝ անաղարս մնա-  
ցած — թարգմանութիւններով, գասախօ-  
սութիւններով, քրոնիկներով և հիասգան-  
չութիւններով գերանած, օգտագործելու  
մեր սոմանթիզմին հասկացողութիւնը, Ա-  
լիշան, Պէտիկթաշլեան, Դուրեան, իրա-  
տաղանդներ, ատիթ են ինձի սակայն որ-  
պէսզի պատագրեմ տարտամ տարազը՝  
սոմանթիզմը — իւրաքանչիւր անունին

ետևէն, երեան հանելով ինչ որ բառը առած է իր ներսը իրքեւ մասնաւորում, մեզայատոկ երեսներ։

Ու կուտամ ձեզի յստակ հաւաստումներ։

Ա. — Անընդունելի՝ ժամանակադրական կարգը, քանի որ մէկ անձի վրայ իսկ այնքան ակնքախ ձեռով մը կը հերքուի, երբ պարտաւոր էր պաշտպանութէ խառնուածքին փաստով։ Թէրզեան, որուն առաջին ոտանաւորները կ'երեան Բազմավիպի մէջ (1855ին) քառորդ դարով մը կը կանիէ Դուրեանը իրրե ուսմանիք քանասեղդ։ ու այս տղուն մահէն վերջը տակաւին մօտ քառասուն տարիներ կը տեւէ, միշտ այդ կաղապարին մէզ, առանց ազդուելու իրապաշտութենէն, արուեստագէտներէն, Աւելի շքեղ է պարզագն Յ. Հ. Հասարեանին որուն ակնարկեցի վերեւ։ Հետեւարար խառնուածք, մայմուրին, ապրումներու դրուին, անձնականուրեան ազնապ, արտայալուրեան ազնապ (քէնիկը դպրոցի մը) իմ նկատման մէջ աւելի պարկեցած արդիւնքներու կարող են զիս առաջնորդել քան ծամանակ տարաշին հակասական, յաճախ անիմաստ նշառմը։ Իրարմէ տարեւ՛ց, — ու ինչ տարբերութիւն — Պէշկիթչլեանն ու Դուրեանը։ Առանց այս տարբերացումին այդ առունենքը անիմաստ պիտի ըլլային։ Բայց իրարու հաօս ու հաղորդական, հասարակաց գետնի մը վրայ։ Այս Ան թէ ինչու ես չեմ վարանիր ու մանմթիք պիտակը գործածել մեր այս շրջանին որ կը բանայ արեւամահայ գրականուրեան արեալոյսը։ Զարթոնքի սերունդին գրականութեան մասին դուք ունիք կանխող հատորը։ Անեն գրուած բան գրականուրին չի։ Ժամանակը կը թաղէ նոյն արագութեամբ որով կը ստեղծէ։ 1885 թիրեւ վերջին սահմանագիծ մըն է արեւմտահայ գրականութեան այդ շրջանը փակող, ոչ իրք գրական դպրոց, այլ իրք խորքի տագնապ։ Արքիարեան, 1885 թ. նորսը Ալիշանին կամ Պէշկիթչլեանին նման էզզար ոչ իր ժողովուրդը, ոչ ալ անոր ծառայելու արարքը — գրականութիւն լնելը — կը վերծէ քրմական պատկանանքներու։ 1890 ին իրականութիւն են ա) ձեւի որոշ լեզարշում։ Դադրած է լիզուապարքարը։ Զտուած է տաղաչափական յղացքը։ բ) Աւշարի մասնաւորում, յատակացում։ Կուսին-

ներուն ու զեփիւռներուն, լճակներուն ու թաւուտներուն կը յաջորդեն պանդուխօր, թառապող ծողովուրդը, ազատագրութեան տուաման, ախնուառութին դէմ գրանքը. ու այն ամէնը որ շահն է մեր գրականութեան, այդ շարժումէն։ զ) Ճշմարիթ գրականութեան զգայարակն մը։ Գետրու Դուրեան Բագրատունին կամ Ալիշանին չափ և կամ իրմեանին ուղղովը կ'ընէ իր զարպասը մուսաներուն։ Լեւոն Բաշալեան գիտէ թէ ինչ կը նշանակէ գրականութիւն։ Ու տուակային չափ ու շատ բանիր։ Միշտ այդ 1890 մ մօտերուն, երբ գէպի իրապաշտներու խումբը կէս ոսմանթիք կէս իրապաշտակի, կէս սանկ ու նանկ զգեստաւորումով մը կը քալեն, զրեթէ անայլայլ, ունորոգ, անտարբեր։ իրապաշտները գիտեն ոչ միայն իրենց ըրածը, այլ արհամարհածը։ Բայ թէ 1855 ին գրաբար քերթուածակիր թէրզեանեանը իրեւ ոգի, միտք, ճաշակ գրեթէ նոյնն է 1909 ն կիլիկիոյ աղէար ողբացագ ծերունիին հետ։ Այսինքն պարզամիտ, անկնճռ, երանելի, սիրուն, համակրելի տաղաչափ մը։

Բ. — Անհետօն է ներքին բաժանում մը։ Ան թէ ինչու կրսւե ոսմանթիթները ստիպողութիւն մը կը դառնայ, յստակութեան պէտքին չափ, ողիի տագնապ մը զիսմաւորելու համար։ Անշուշտ թէրզեան տուազափը կը բիմ տաղաչափ Ալիշանէն։ Բայց իրաւ բանաստեղծ Դուրեանը որուն ոչ ոք կը համարձակի ուրանալ ոսմանթիզմը բայց որուն ոսմանթիզմը հետու է այնքան նուազներու ոսմանթիզմէն։ Անշուշտ եղերերգակ բանաստեղծ Պէշկիթչլեանին գրաբար քերթուածներէն մաս մը կամառթինի և Միւսէի քաղցրութիւնները կը թեւադրէ մեզի, բայց կը մայ այնքան հեռու, Տիրունիրի կեղծ արտութենէն։ Դուրեան, Պէշկիթչլեան, Ալիշան իմ նկատման մէջ կ'արժենորուին իրեւ վաւերական ոսմանթիզն է զարձեալ գէպի իրապաշտներէն նար-Պէշկիթչլեան թիրեւ մեր առաջնորդի հումանագիծ մը ինչ ուստ ոսմանթիք գրականութիւն մը (վեպ, քարտու, երերուած) մեզայատուկ հանգամանքները ինծի կը թուին աւելի միտաքարը։ Ենայու, Եղիայի ոսմանթիզմը մայուն պարքարի մէջ է ամենանուր բայաւորապատճեն ու երբեմ ալ իրաւ ան-

կազմաւորեան հետ Նար-Պէյի և Սէթեանի, թէրզեանի և Աճմեանի, Զերազի և Պէրպէրեանի ռոմանթիզմերուն մէջ, տեսակարար (spécifique) տարրեր. Հեղինակներուն իւրայատուկ կողմէրը, ունայնամուռութիւնը կամ միամուռթիւնը, տաշգանդներու, քայլչներու, փառասիրութեանց իր անգրագարձ՝ կը ստանան իւրատառուկ կերպարանքներ, Ալիշանի հայրենաբաղնութիւնը, հայրենապաշտութիւնը կը զառածին գէպի հայրենապիտութիւն. մինչ Պէշիկթաշլեանի մէջ կը գտանան խառնուածքի մը միւսթիւն, գործօնութեան ազգակի Դուրեան այս զգացումին կը սպասարկէ օրոշ տարրերութեամբ մը, բայց կը սպասարկէ: Եների՞ այս ճշգումներէն յետոց հայրենիքի զգացումը — իր շատ մը կողմերով — նկատել մէկը մեր ռոմանթիզմին նկարագիրներէն: — Թէրեւս: Բայց ահա տարակուսականը: Բ՞ուր, ի՞նչպէս արժեւորել Սոււեւի Հայկականը: Ի՞նչպէս կ'ըլլայ որ այդքան իւրա հոգեվիճակէ մը — Սոււեր, ին մինուլորաը — այդքան իիշ իւրա գործ մը կը ժառանգէ իրրե բեռ մեր գրականութիւնը: Զի բաւեր ըսկի թէ Նար-Պէյ չքեզ բարախաղաց մըն էր . . . ինչպէս խաղացած էր, աշխարհի վրայ իր զերը, կրցածին չափ ինքնիքը արժեմորելու խուլ ու խորանկ ըզճաւութեամբ, գրականութեան մէջ ալ ըլլայ ըսած, քած՝ բանք որոնք գոց գերեր էին իրեն համար, ամէն բանէ առաջ: Բայց սիրալի մէջ չեմ երր աւելցնեմ որ ոչ Թէրզեանը, ոչ Ալիշանը, ոչ Սէթեանը, ոչ ալ Խասպեղի խմբակը զգացին իրենց գրողի խառնութեանքները մըլուած գէպի պաշտամունքը այդ հայրենիքին այն ուժգութեամբ, սանձարձակութեամբ, հուրքով ու կիրքով որոնք առաջին երեք գրագէտներուն ձեւ ինչպէս խորքը ձգած են իրենց թափին մէջ: Հայկական ռոմանթիզմին անդրանիկ նկարագիրներէն մէկն է ուրեմն հայրենապատութիւնը: Գործածեցէք բառը Գրանականին կամ անդիշականին համար, պիտի զգաք ծիծաղլին:

Գ.— Մեր ռոմանթիզմին նկարագիրներէն սմանք արտահանելի են վաւերական գրագէտներու գործէն, ցեղային կողմէրով, հաստատելի՝ ամրող հայ մատենագրութեան հասակովը: Դժուարութեան մէջ չէք

մեր օրերու լնթացիկ տարազը — հայենապատութիւնը — փոխարինելու Միջին դարու կզօրագոյն ուրիշ տարագով մը զոր կը ներուի թէրես Երեմապատութիւն անուանիլ: Շնորհալի, Նարեկացի, զգացական նոյն չէնքով արտայայտած են մեր երկանաբացութիւնը, ինչպէս Ալիշան ու Պէտքիթաշլեան, ցեղային զգայինութեան նոյն ակունքն հանած են մեր հայրենիքին պաշտամունքը: Մի վատուէք պատճառները: Հազար տարիի կը մօտենայ Գրանստական գրականութեան կեանքը: 1870էն վերջն էր որ այդ գրականութեան մէջ հայրենիքի զգացում մը գտաւ սրտառուչ, տրառմ, վշտահեղ այն կերպարանքները որոնք պարտուած ժողովուրդներու հոգին կը զատեն յալթականներու հոգերանութենէն: Մեր Արագեանը մեր Եղիշէին չափ կը զգայ մեր հայրենիքին, մանաւանդ մեր ժողովուրդին հաղցրութիւնը, օրինակի մը համար:

Մեր ռոմանթիզմին ուրիշ նկարագիրները մենք կը հանենք մանաւանդ երկրորդական, կրտսեր ռոմանթիզմերու անձէն ու գործէն: Զերազի Գրական Փարձեռուն մէջ այնքան շեղեղ սեթեւեթով մը մեկնաբանուած քերթուածները կը փաստեն թիթեւութիւն, ունայնամուութիւն, որնք դարձեալ պարագ բառեր ըլլալէ հեռու, մեր ցեղային տրտութիւնները կը յօրինեն, այնքան առատ մեր շնորհակէին, այնքան անհակակիւ ձեւով մը զեղծանելու մեղմելով:

Ինչպէս կը տեսնէք ռոմանթիզմը ընդարձակ տարազ է. Գրական տարազ մը ըլլալուն չափովը ու աւելիովը:

Դ.— Այս երկու վիճակներուն — սրոնք սեւեռուեցան մեր աւազ, կրտսեր ռոմանթիզմերով —, գումարն է որ կ'անուանեմ մեր ռոմանթիզմը:

#### 8. ՕՇԱԿԱՆ

(Շարունակելի)



## ՄԱՏԵՎԱՐԱՐԱԿԱՆ

ՊԼԵՔՍԱՆԴՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՖԱՆԵՐ

ԽԱԶԱՏՈՒՐ ԿԵԶԱՐԵՑԻ

Մեր միջնադարեան քերթողներէն եւրեքը, Խաչատուր Կեչառեցի (※ 1331), Գրիգորի Կթզ. Աղթամարցի (※ 1557), և Զաքարիա Հպու. Դնունեաց (※ 1554 էն վերջ), Մեծն Աղեքսանդրի Պատմութիւնը զարդարած են բազմաթիւ մանր տաղերով, որոնք անզուշ կ'երգաւէին պատմիչ աշշուներուն կօդմէ: Մեր Մատենադարանի Թ. 1136 Զեւագրին մէջ (= 9) Կեչառեցիի տաղերուն եղանակը նշանակուած է «Յիւսուս Որդույ գոյն»: Երկուքն ալ գրուած են 4+4 չափի վրայ: Հոս Կեչառեցիի անունով հրատարակուող երեք տասնեակ Կաֆաները կը ներկայացնեն մէկ չորրորդը միայն իր գրածներուն: Կեչառեցին իր քերթող այս Կաֆաներուն մէջ կը հանդիսանայ աղքատ տաղաչափ մը, առանց բանաստեղծական ճոխութեան և գրական արուեստի. ան յաճախ կը բռնագրոսէ հայերէն բառերը և քերականութիւնը, որպէսզի տողերը ութ սոտքի սահմանէն գուրս չելեն: Կեչառեցիի Կաֆաները հետեւաբար կրնային գոհացում տալ ժողովուրդի խոնարհագոյն խաւերուն միայն. քիչ մը աւելի բարձր զարգացում և ճաշակ ունեցողներ պիտի պահանջէին համապատասխան աստիճանի գործ մը: Այդ գործը հետաքային կատարած է բաւական յաջողութեամբ Գրիգորիս Կթզ. Աղթամարցի, գրելով Կաֆաներու աւելի գեղեցիկ, իմաստալից և ընդարձակ չարք մը:

Առ այժմ յատնի է ի բացի վերոյիշեալ երեքն ունեցած ենք ուրիշ քերթողներ ալ որ գրած ըլլան Կաֆաներ և Խաչատ անյիշատակ: Սահացի յայտնի է որ ծանօթ երեք քերթողներուն Կաֆաները մասսար շփոթուած են իրարու հետ, վասն զի ձեռագիրներու մէջ Կեչառեցիի և Աղթամարցիի գրածները մին միւսին ետքէն և իրարու հետ խառն օրինակուած են, քիչ անդամ լուսանցքի վրայ կրելով հեղինակին անուան սկզբանատոները:

Մեր այս աշխատութեան նպատակն է կարելութեան սահմանին մէջ ճշգել և զատել և. Կեչառեցիի և Գ. Աղթամարցիի վերաբերող Կաֆաները: Ռուշակի այս երկու հեղինակներուն պատկանող Կաֆաները զատելէ յետոյ, սակայն, կը մնան մեծ թիւով ուրիշներ, որոնք կրնան վերաբերուիլ մէկուն կամ միւսին, և կամ բոլորովին այլ տաղասացներու: Ասոնց ևս ճշգումը կը մնայ ապագային:

Ա.

Ով վատըրւէր Նեետանիքոս, որ բազաւոր իր յնգիպտոս, ոչ թէ հրզաւու ձեռամբ հառու, այլ լականովիրդ պոտիպոս, զիտակ եղեալ տրկար ու անոս, զիերս եւ զմուռուզ ածեալ ափսոս, հալածական լինիս ախորս, դիմեալ յախէրոն յԱլաւմպիոս:

Բ.

• Զեկանն եղեալ իւր առաջի, դիւրէր պատէր զմուն ի զրբի, չած.աւ յաղըել զինն ի կուլի, և առեալ զամուրն նգիպտոսի. և ապա հնաւել մոզրն մոլի, փախեալ յաօխարհն Պելլոսի:

Գ.

Նոյլ եւ Ծանելակ աշխարհաւեր, որ զնիպտոս ուուս կորուսեր, զարքայական բազրն բոլեր, և ամօրանացրդ զրեկ ածեր:

Ա. — 8ող 2, էիր, թե, էր, թ:

4, պոսիպոս, թե թ:

6, ածեալ, գերծեր, թ 7:

8, բամբիչն, կ: — 2 ունի տարըեր չափով և բառերով պատիշ: ևզ վալաշոս նեկտանիփոս թագաւորը կ, լուսացքի գրայ ունի իս. կե. սկզբանատերը հեղինակին անուան,

Բ. — 2, զիւթէր զմուն պատկերն ի չըի, թե:

Դիւթէր զպատկերն մամ ի չըի, կ:

3, չածն յալթէր, թե. Չասուռաւծով, կ:

5, հնաւել, թե, յիմարեալ, կ:

Գ. — 1, կը պակսէ՛ ծանե, Ա:

4, ամաւթալեացը, թ, յամօթակեաց:

կ, ունի պակս:

«Ենրդ վակա» աժխարհաւեր,

զի եղիպտա ուու կորուսեր,

զարքայական բազրն բոլեր,

կակուլ բամպակը գրիցեր»:

## Փ.

Զբառուեր երազդ որ դու տեսար,  
ով Փիլիպէ մոլոր և յիմար,  
ոչ քէ տեսիլ և բնակաբար,  
այլ կախարդինս արուեստահնար,  
դու զնզիպտոս առնես հանգար,  
եւ նա խոց զեզ մահարա:

## Ե.

Մոգրն հնարիւք ի նա հայեց,  
զգինն ի Տես յափօտակից,  
զբաղանեալեաց ձայնըդ լսեց,  
եւ ի վիշապ կերպարանեց.  
ապա նըման ամպոց զոչեց,  
եւ հաւաբար զինըն անյայեց:

## Զ.

Տեսանկ զջիրն նահանջման,  
զօա ասեղացն ընդհանրական,  
Նեթանանիբոս այս զինական,  
վարժ եւ ընտիր յաս զօրծ և ի բան.  
զկուանոս եկեալ երկից ըերման,  
զինել ըզբախս ծըննդական,  
ասաց քէ ժամ և արձակման,  
ծնանիլ զարքայր հանդիսական:

## Է.

Քեզ երանի Ոլոսպիտաս,  
մանուկրդ բաջ եւ անպակաս,  
աւսարհակալ լինի անհաս,  
բայց մեռանի օտապ և անսարհաս:

Դ. — 1. ոռւա է երազն զօր տեսար, Զ:  
3. տեսուէ է բնաբար, Կ: բնաբար, Զ:  
4. կախարզաց, Բ Կ: առուես և հնար,  
Կ: կախարզեն, Զ Զ:

5. առուու խանզար, Բ: առանեզ խան-

զար Զ Զ:

Ե. — 1. ի նա հայեց, քենաւարեց, ԱԿ:  
6. զինքըն յայսնեց, Բ:

2. սնիք ըսլորովին տարքեր ձեռվ.

«Դու որ յերազ անեար,

հնարի մզոքին խարեցա,

բայց զինինը ով յիմար», ԽՆ:

Զ. — 1. ծերն նահանջանման, ԲԿ:  
3. զինական, Գ:

4. յաս զօրծ, Բ: վարժ, վարժ, Կ:  
5. եկեալ, բերեալ, Բ: բերէ, Կ: կու-

նոս, Կ:

6. զըրախտացն ծըննդեան, ԲԿ: զըրախ,

Գ:

8. ծնանիս զարքայն, ԲԿ: ծնիլ զար-

քատ, Գ:

Ե. — 2. Խ, Ե, ԲԿ:

4. մեռանի չուու և անօրհաս, Կ:

## Ը.

Մընար ծաղիկ տիզեցեաց,  
ոս վայելուշ ի յանտառաց,  
ինձն ի ժարէ ձագ արձրւաց,  
բազուկ եւ թել ըմբամարտաց;

## Թ.

Զուարակաղուխ ծիս և երիվար,  
տառց ածէ կինջ եւ դրժար,  
ով Փիլիպոս զայդ որ տեսար,  
տու ի պանս զընդանաբար.  
մինչ երեւի կայտան ի յար,  
Աղեսանդրոսի հրմաբար,  
դովս տիրէ երկր յերկար,  
ծով և ցամակ ընդհանըաբար:

## Ժ.

Թէպէս կարի ուսուցանես,  
ծանօր աստեղդ ըզդա առնես,  
Նեթանանիբոս դու զեզ տեսցես,  
եւ ի դմանէ դու մահ բմբես:

## Ժ.Ա.

Ցարեալ ընկէց ի խորխորաս,  
զնեթեանիբոս ի զօրծ ո՞ու յարաս,  
եւ շախչախես զոսկերս ի խախս,  
զիսքող մոզին անարգահաս:

## Ժ.Բ.

Դա հաղտիաց մարգարէից,  
բաժեալ զատաւած իւրեանց յուսից,  
յառաջ եկալ վեհին պետից,  
և եղանակին երգ զովեսից.  
տառ են եկալ յաժմարի բնաւից,  
արքայածին բազազարմից,

Հ. — 3. ինձ քարէ ձադ ի յարձեւաց, ԲԿ:  
4. առիսածաղէ աւժանգակաց: Բ: ա-

պիւծ յազեալ յաժանգակաց, Կ:

Բ. — 2. կինձ, ԲԿ:

3. Փիլիպէ, ԲԿ: զերդ ո՞ը տեսէր, Գ:

4. ի պահեէ, ԲԿ:

8. ծովու ցամեր, Բ 6 կ 6: ծովի ցա-

մաք, Գ: ընտաներաբ, Կ 6:

Ժ. — 2. առանց զաս, Բ 6: առանց զաս, Գ:

4. զի ի զման զընդուն կըրես, Բ 6 կ 6:

ման ի զմանէ ըմպէս, Կ:

ԺԱ. — 1. Հարեալ, Բ:

2. զործց յարատ, Բ 6: զործով արատ:

Գ: զործց արատ, Կ:

ԺԲ. — 2. զկասուածն, Բ 6: զկասուածն, Կ:

3. այնըդ պետից, Բ 6:

5. են յերեիբ, Բ 6:

բայց ենք նրման ի հողածնից,  
չե՞ն ո՞ւ տեսել յազգու Ադամից,  
խելօք խիկար եւ յիմաստից,  
եւ յաջողած ի գիր բախտից:

## Ժ.Պ.

Զայն արար ձայն արար,  
փող քըմարին ձայն արար.  
հաներ ըզբուրդ էն ջունար,  
և յերիվարդ քա հեծար,  
զամբոխըդ ի հանդես տարար,  
զաւրավիկ զաւրավիկ եղար,  
ի Դարենի հանդեյ հասար,  
հախառն բոլոր անցար:  
Փորորակի պէս խառնեցար,  
արծրւաբար դու բարձրացար,  
տունծապէս խթոխսացար,  
Գազանաբար արձակեցար,  
փառէ այն արարչին արջար,  
որ յաջողեաց նա ենք յերկար:

## Ժ.Պ.

Խառնաբըռն մեծ խանդիսիս,  
Սզեկսանդրու եւ Դարենիս,  
ուսւերանելի կարաւանիս,  
անապարեալ ուզգի զընդիս,  
դիմարաւալ արեան ծովիս,  
նախը եւ նակաս ի լայն դատչիս,  
կեսն վայեն յասպարիսիս,  
կեսն վաս ասեն յաջողակիս:

## Ժ.Պ.

Դարենի, դարձաւ ալամդ ի չար,  
բախտըդ նենցեց ենք չաւաշար.

7. Աըման հոգեղինից, ԲԵ:

8. առեւր ազգս, ԲԵ: Տեսեալ, Ն: Արա-  
մից, Ե:

9. ԵԼ, Բ, ԲԵ:

10. ի գիր, գիրըն, ԲԵ:

Ժ.Պ. — 8. ճակատըն, Ղ:

10. Այս առջի զերջաւարութեան Ղ. ա-  
սելցուցած է կարման կէտեր և կցած  
բութորվին ուրիշ կափար մը (էլ 399  
— 400 ծնթ, 1). Նոյնը զերթէ անփո-  
փոս արտասպած է Մ. (էլ 236).

Ժ.Պ. — 1. հանդիսին, Ղ:

4. առափի, Ղ:

6. ի լայն, ի մէջ, Ղ:

7. կէսց վայ ասեն, Ղ:

8. կէսց վայ ասեն, Ղ:

Այս կափան Միսուանէն նոյնութեամբ  
արտասոված է Մ. (էլ 236).

դաշճիլր ի յետ, ւարա ենք նաւ,  
համ արտասուս անձեւածաւ.  
բանդ ի վերուս և անհնաւ,  
խափանեցաւ խորհուրդդ անկար:

## Ժ.Պ.

Այս Հոմերոս Զիփոնացի,  
Ներգամլիիկեայ ծինունի յայտնի,  
եւրբաբանող եւրականի,  
բացայալող տամից տառի:  
Եւ յառենցիցն սոս ուրդի,  
հումանիք առ հուլ զարապարի,  
ոչ հիմանյ ընդ վազնի,  
խազանաբար ափին գետի,  
այլ զեւրբողեանն Հոմերոնի,  
բաղկացական բան զալեսի.  
այսպէս եւ առ դու ի մըրի,  
ծոյլ եւ ծանեակ Կեչառեցի:

## Ժ.Պ.

Հիւանդին Ասոււած է դեղ, որ մահու տեր է  
եւ կենաց,  
զիմիմըն սաբար ասեն, խելօնած է բան  
ասացած,

Ժ.Պ. — 3. Կարթազդի մէջ առնուած զիրեռուն  
անցը բաց է մասցած ձեռագրին  
մէջ, — Հետ, Ղ: Այս կափան և  
Միսուանէն նոյնութեամբ արտա-  
սով է Մ. (էլ 236):

Ժ.Պ. — 1. Այս Հոմերիս Զըմիւսնացի, Բ:

2. մէր Ղամբրիթեա, Բ:

4. բամից, Բ:

5. զոր Կ արքայն Մակեդոնի, Բ Գ 7 Դ

7: Յանձնէից սոսորդի, Գ: Ասենինի-

ցոս որդի, Դ:

6. զոկէ ի սացն Աքիւլոսի, Բ: Գովէ  
ի սացն Աքիւլոսի, Ց 8: Ակիւլոսի

Դ 8:

7. յայնի, աբի, Բ Բ: Կիանալ . . . աբի,

Գ: Ասենըսի, Բ:

9. Համերոսի, Բ:

10. բանք, Բ: Զունի, բան Գ 12, Դ 12:

11. զոր առ, Բ Բ:

12. ծանեաց կեչառացի, Բ: Ծուլ և ծա-  
նակ, Գ 14: Ծուլ և ծանեակ կեչա-  
ռացի, Գ 14: Սանակ, Յ:

Նոյլ եւ ծանեակ բանաձնը մեն ի Գ. 1.

Ժ.Պ. — 1. Ա. Գ: Հիւանդին . . . զեղ է, Ղ:

Եւ տէրն է, Մ 8:

2. Կէքիմն այլ սէպէս ասեն, խելաց-  
նան . . . Բ Ե Կ: Խելոքնան, Մ 8:

## ԿՐՈՆԱ-ԲԱՐՁՐՈՅԱԿԱՆ

### ՄԱՀ ԵՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Ո՞չ ոք՝ թերեւս ամբողջ մարդկային պատմութեան մէջ, մահուան պատճառած ցաւը այնքան ուժգնօրէն զգացած է որքան Ֆէօտորօֆ: Անիկա տարիներով խօ՛լ փափաքը սնուցած է մեռելները ետ կեանքին կոչելու: Մինչ Խօզանօֆ կը մտածէ այն մահուկներուն՝ որոնք պիտի ծնանին ե կը մխիթարաւի ապագայի յարանորոգ կեանքով: Ֆէօտորօֆ կը մտածէ այս աշխարհէն միանգամ ընդմիշտ մեկնած իր սիրելիներուն և նախանայրերուն մասին, ու հոն՝ խորապէս կը տրամիր միշտ մտածելով մահուան յառաջացուցած տառապանքին: Իրեն համար մահը մեծագոյն չարիքն ու գերագոյն տառապանքն է: Ուստի չենք կրնար կրառական կեցուածք մը ունենալ մեծագոյն այդ չարիքին առջև: Ոչ թէ սիրենաւ-

զոր եւ իմաստուն խօսիւք Գաղիանոս բազմաց վրկայեա, հեամանն ի վերուս պիտի, որ [աւգնէ] բրծիւկը զոված:

#### ԺԼ.

Հաւատափեա տար զծառերդ ի հաւ լերնդակակ և ասեն հեղ վաւ, զաւխարհակալդ արա ի հրաւ, որ հեզ ասեն յորվ տարած:

#### Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

(Մնացեալը յաջորդով)

3. թէ զզձակիս ասեն, և զլիխման բաշմաց վրկայած, թնի ։ մաւկնաս, ծ կթ: Գալինս, Մ:
4. որ աւգնէ, թնի Մ թ: որ ճարտար, Գ, ետքէն աւելցուած տողամիշին: Կոստանդնացի օրինակ լուսանցքի վրայ աւնի Աւղինակի անուան ընզգուատառերը, ի. զե (էջ 121):
- ԺԼ. - 1. ի քարշ, թնի: Հատապեսն տայը ժառիքը ի հաչ, Դ:
2. սժանակ, Յ:
3. արա, արքայ, թն: արի հրաշ, Դ:
4. շապաշ, թնի: գերել . . . շպչ, Դ: Գ = Ա:

գործելով մահուան վրայ յաղթանակ մը տարած կ'ըլլանք, այլ՝ մեռեները յարուցանելով և կամ ծերունիները երիտասարդացնելով: Անշուշտ մեռեներուն և իր նախահայրերուն հանգէտ իր այժ զգայնութիւնը ցոյց կուտայ Ֆէօտորօֆի բարոյական հասկացողութիւնը: Մարդը այս աշխարհի վրայ ծնունդ պէտք է տայ նոր կեանքերու և կեանքերը պէտք է յարատեն յաւիտեան: Ինչ որ ալ ըսենք Ֆէօտորօֆի մեռեները յարուցանելու տեսակէտին շուրջ, այս պարագան կը մնայ — այսպէս ըսելու համար — Ֆէօտորօֆին վարկած:

Իրականութեան նաև սխալի բաժնին մը կայ Ֆէօտորօֆի մահուան հանգէտ կեցուած քին մէջ: Մահուան խորհութիւնը սխալ հասկացողութիւնը և սխալ մեռենութիւնն է ան: Հակառակ որ խորապէս հաւատացեալ Քրիստոնեայ մըն էր, յայտնապէս ձախողեցաւ մահուան փրկարար նշանակութիւնն ու խաչին խորհուրդը ըմբռնելէ: Մահը ի վերջոյ իրեն համար մինչ կ'առաջազրէր սերնդագործութիւնը, իսկ միւսը մեռեները յարուցանել:

Խօզանօֆ ընդհակառակը, մահուան փրկարար նշանակութիւն մը կուտար: Երկուքն ալ առանձնապէս կը պայքարէին մահուան մեծ իրողութեան դէմ, բայց հակառակ բնեաներու վրայ կեցած զայն յաշխարելու համար մինչ կ'առաջազրէր սերնդագործութիւնը, իսկ միւսը մեռեները յարուցանել:

Ֆէօտորօֆի տեսակէտին մէջ ճշմարտութեան աւելի լայն բաժնին մը կայ: բայց շատ միակողմանի ճշմարտութիւնն մը: Մահուան նշանակութիւնը ուրանաւով չէ որ զայն յաղթահարած կ'ըլլանք: Մահէ, յաւիտեան յաջորդումն է սարօրինակ ըսկ է ըսել որ մեղաւոր այս աշխարհին մէջ յաւիտեան յաջորդութիւնը սարսափ և տառապանք կը յասաշացնէ մենէ ներս . . . :

Մարդուին ընկերութիւնը նուիրականցած սավորութիւններ օւնի, ու այդ սուվորութիւնները գարերու ընթացքին կը դնելով աւելցութիւն և անհնջեկի իրականութիւն եղած են. դարձեալ տարօրինակ է ըսել որ մարդ կը վախնայ, կը սարսափի արկածով մը կամ վարակի հիւանդութիւնով մը մեռնելէ: բայց չի վախնար ու հերոսութիւն կը նկատէ պատերազմի

դաշտին վրայ կամ մեծ ճշմարտութեան մը համար նահատակուելէ. ուստի կարելի է ենթադրել թէ մակը նուազ սարսափագդու է երբ մենք զե՞ր ենք սովորական, ուսմիկ, ամենօրեայ գոյացութենչն:

Թէ՛ անհատական և թէ՛ հաւաքական մակերը սարսափ կ'ազգեն: Անձնական ինչպէս նաև տիեզերական յայտնութիւն մը կայ: Յայտնութենականութիւնը վիճակ մըն է որուն մէջ մահուան խորհուրդը իր բարձրագոյն խտութեան կը հասցուի, բայց խտութիւն մը՝ ուր մակը կը զգացուի իրբե փորձառութիւնը բոլորովին նոր կեանքի մը առաջնորդուելու: Յայտնութիւնը տիեզերքի մակացման ծանօթացումն է ուր մակը սակայն տոամին վերջին արարը չէ: Աչ միայն անհատը մահականացու է, այլ ցեղեր, քաղաքակրթութիւններ, մշակութիւններ, և ի վերջոյ ամրող մարգկութիւնն ու աշխարհը: Պարզ է անչուշտ որ այս մասածուամբն պատասխանութեանը աւելի ծանր կը կըսէ քան թէ անձին մահուամբ պատճառած տրամութիւնը:

Անհատին՝ ինչպէս նաև բովանդակ աշխարհին ճակատագիրը սերտիւ առնջաւած են իրարու հազարաւոր կապերով: Մարզը կը ցաւի և կը տառապի ոչմիայն որովհետեւ ինք ճակատագրուած է մահուան, այլ նաև ամրող աշխարհը ճակատագրուած է մահուան:

Նախապատմական շրջանէն ետք, երբ մարդ գիտակցութեան եկաւ, մահուան սունդած մեծ սարսափը ձեռվ մը մեղմացաւ այն հասկացուութեամբ որ եթէ մարզը իրբե անհատ կը մեսնէր, ցեղը կը շարունակէր գոյութիւն ունենալ, պահելով անհատին կեանքին և գործունէութեան արդասիքը: Բայց յայտնութենականութիւնը բոլոր ցեղերու և տիեզերքի անմահութեան վերջն է, այս զախճանին մէջն է որ իրաքանչուր արարած դէմ-յանդիման պիտի գայ վերջին օրուայ դատաստանին: Չենք կրնար միխթարուիլ մահանելով որ պիտի անմահանանք մեր զաւակներուն մէջ և թէ մեր գործը պիտի յանդիման տեէ, զասնզ միխթարութեանց ալ վերջը պիտի գայ, որովհետեւ ան ալ ժամանակին մէջ է: Յայտնութենականութիւնը ժամանակի և յաւիտենական ճշմարտագանցութիւնն է և չի մենութեան ճշմարտագանցութիւնն է ոչ իրնար արտայայտուիլ բանական եղբերզ:

Մեր այս աշխարհին վերջը պիտի գայ ժամանակի ընթացքին, ու այս ժամանակը ուրիշ բան չէ եթէ ոչ ժամացուցային ժամանակը, զորս գիտենք: Բայց այս վերջը ժամանակին ալ վերջն է որ անօահման է: Այս պարագան անշուշտ ճշմարտագանցութիւն մը, և աւելին՝ օրինազանցութիւն մըն է նման Կառ-ի Pure Reason-ի օրինազանցութեանց: Երբ վերջը գայ, այլևս ժամանակ պիտի չըլլայ: Ուստի մենք ճշմարտագանցօրէն պիտի մտածինք աշխարհի վերջին մասին իրբե վերջ մը թէ՛ ժամանակի և թէ յաւիտենութեան մէջ:

Աշխարհի վերջը, ինչպէս նաև իրաքանչիւր անհատի վերջը, մայուն և անդրանցու գէպք մըն է: Սարսափն ու տառապանքը կը յառաջազագային ճիշդ այս մեայունին և անդրանցականին, ժամանակաւորին և յաւիտենականին, անհանկանչի յարակցութենչն: Մենէ իրաքանչիւր համար մասնաւորապէս, և աշխարհին համար լնդհանրապէս, եղերական բան մը կը պատահի, անդունդ մը կամբջնու նման բան մը, ժամանակին մէջէն խորհրդաւոր փախուստ մը որ, — տարօրինակ է բանէլ — տեղի կ'ունենայ ժամանակին մէջ: Ազաւերեմն անհատին մակը ժամանակին ազատագրում մըն է որ տեղի կ'ունենայ ժամանակին մէջ: Եթէ մեր մեղաւոր և ժամանակաւոր աշխարհը, ինչպէս որ զայն գիտենք, անվախճան ըլլար, գէս վիճակ մը պիտի սեղձուէր, ճիշդ նման անհատի մը կեանքին անվախճան շարունակութեան:

Չըունանք յիշատակել նաև որ մեծի ժամեցոց մեր վախճանին նախազացումը, սարսափին ու տառապանքին հետ կը բերէ նաև յոյ մը և ակնկալութիւն մը, — Ասուածածային փառքին: յայտնութիւնն ու յալթանակը: Աշխարհի մէջ պատահած բուլոր իրդարածութեանց դատումն ու արժեւորումը, իմաստին զախճանական յայտնութիւնն է: Լնդհանրապէս աշխարհի և մասնաւորապէս անհատներու համար, Վերջին Դատաստանը, իր ներքին իմաստին մէջ, ուրիշ բան չէ եթէ ոչ իմաստին գիտը ու արժէքներու և որակներու հաստատումը:

Յաւիտենութեան և ժամանակի բարտածոքը թէ՛ անհատին և թէ աշխարհին համար գոյաւթիւն ունի: Երբ յաւիտենական և անմահ կեանքը առարկայացնենք, անոր

հպատակութիւն տուած կ'ըլլանք ու առարկայական իմաստ մը՝ հանդերձեալ կեանքին։ Այս ձեռվ հանդերձեալ կեանքը — թէն մերինէն տարրեք — ասկայն բնական զարմը կը թուի ըլլալ։ Հոն կ'երթանք մեր ժամանքն ետք. բայց յաւիտինական և անման կեանքը ոչ առարկայօրէն, այլ բատ ինքեան իմացուած, էապէս տարրեք է բնական և նոյնիսկ զերբնական գոյացութենէն։ Անդիւ ոգեկան կեանքը մըն է ուր յաւիտինութիւնը կը զգացուի ժամանակին մէջ։ Եթէ մարդկային գոյացութիւնը հոգեցինանար, և հոգեկան աշխարհի մը օրէնքները տիրական ըլլային մարմինն ինբեղէն պատեանին զրայ, մահեր՝ իրբեկ իրողութիւն երրեք տեղի պիտի չունենար։ Առ յաւիտեանութիւն փոխումը պիտի կատարուէր առանց զախարգեցի այն գէպքին որ արտաքնապէս մեզի իրբեկ մահ կ'երեսի։ Յաւիտենական կեանքը կը յայտնուի ժամանակին մէջ, անդիւ կը հոսի իւրաքանչիւր երկայրկեան իրբեկ յաւիտենական ներկայութիւն։ Յաւիտենական կեանքը պապակայի կեանքը չէ, այլ ներկայի կեանքը։ Հետեւարար սիալ է յաւիտենութիւնը գերեզմանէն անդին եղող գոյացութեան մէջ և ապագային ունենալու տկնկալութիւնը, ինչպէս որ սիալ է մահուամբ յաւիտենական կեանք ժառանգելու կարծիքը։ Յաւիտենութիւնը ապագային չէ որ պիտի զայ ապագային միայն անվախնանութիւնը կը նայ գա։ Անհաւասիկ այլ կերպով գտուիքի մասին կը նանանք մտածել։ Հելդեգը-ի բացարութիւնը, յաւիտենութիւնը տաղուկի, մտմտուքի և հոգերու զադարումն է որ ժամանակաւոր ձե մը կուտայ գոյութեան։

➤

Մահը գոյութիւն ունի արտաքնապէս, իրբեկ բնութեան մէջ գործող իրողութիւն, անդիւ տեղի կ'ունենայ ապագային մէջ։ մահուամբ, գոյացութիւնը կ'առնէ ժամանակաւոր ձե մը, ու կ'երկարաձգուի ապագային մէջ։ Ներքնապէս, յաւիտենութեան տեսանկիւնն գիտուած, ակնիմարթային՝ (ոչ թէ ժամանակին մէջ երկարաձգուած) մահը գոյութիւն չունի։ անդիւ միայն յաւիտենական կեանքին մէկ եղանակն է։ ի մի՞րան, մահը գոյութիւն ունի ժամանակաւոր էակնիներու համար, բնութեան կարգին մէջ։ Յաւիտենութեան կեանքին մէջ

հաստատուիլը և լինելութեան թոլորովին ուրիշ կարգի մը պատկանիլը, մահուան անդրանցականութիւնն ու անմահութեան մահուան վրայ տարած յալթարակն է։

Անշուշտ մահը անդրանցնիլ և զայն յաղահարիլ, չի նշանակեր մոռնալ, անտեսել և անզգայ դառնալ անոր առջն, այլ լինգունիլ զայն ներքնապէս, հոգիին մէջ, այնպէս մը որ անիկա դապիր բնական, ժամանակաւոր իրողութիւնն մը ըլլալէ, և դառնայ գերագոյն իմաստի մը արտայալութիւնը որ կը յառաջազայի յաւիտենուաթենէն։

Անձնական և տիեզերական յայտնութիւնները յայտարար նշաններն են մեր կեանքին մէջ առաջինութեան ձախողութեան։ Անհատին մահը, ինչպէս նաև ազգերու, քաղաքակրթութեանց, վարչածեւերու, ընկերութեան և աշխարհի գերջաւորութիւնը եղերական յուշարար մըն է թէ բացարձակ ճշմարտութիւնն ու առաջինութիւնը խնդարիւրուած են և չեն իրականացած և Պատմութեան մէջ տեղի ունեցող բալոր մէծ յեղափոխութիւնները ինչպէս նաև անհատական կեանքին մէջ եղերական գէպքերը կ'ապացուցանեն այս իրողութիւնը։ Զարին տիրապիտութիւնը և անոր գալուստը ցոյց կուտայ թէ Քրիստոնէական ճշմարտութիւնն ու սկզբունքները չեն իրականացած և թէ մարդկի անկարող են ու բարեկամեցողութիւնը չունին զայն ըմբռանելու։ Այօպէս է հոգեկան կեանքի օրէնքը։ Եթէ մարդկի իրենց ազատ կամ քոյզ չնանշանակ Քրիստոնի Թագաւորութիւնը, Զարին Թագաւորութիւնը բնականարար պիտի տիրէ։ Կը մեռնին, ու պիտի մեռնին բարը անոնք որոնք չեն կատարեր աստուածային պատուիրանները և հեռու կը մնան երկնային ճշմարտութիւններէ։ Անշուշտ Զարը գաշնակից է մութիւն ու մեղքին մէջ կը գործէ։ Անստի թէ անհատական և թէ տիեզերական մահը պարզապէս մեղքին և մութ ուժերու յալթանակը չէ, այլ մասնաւոր իմաստ ունեցող բանի մը յալթանակը։ Անդիւ մարդուն համար աստուածային ճշմարտութիւններու յուշարարն է և իր բացասական հանգամանքով կերպով մը չի թոյցատրեք որ Զարը յաղթանակէ։

Տեսապէս, Ֆէօտորոֆ ճիշդ է, երբ կ'ըսէ թէ մարգն ու իր աշխարհը կընան

անցնիլ յաւիտենական կեանքի, առանց եւ զերական վախճանի և Վերջին Գատաստանի, եթէ մարդկութիւնը եղայրօքէն միանայ և ճիգ ու ջանք չխնայէ ձանչնաւլու Քրիստոնէական առաջինութիւնը և աշխատի յարուցանել մեռելները: Բայց աշխարհն ու մարդկութիւնը վերին աստիճանի չարացաց են ու գատաստան մը արդէն իսկ տեղի ունեցած է: Զգիտակցուած պատաստութիւնը անշուշտ չի կրնար բրունել Ֆհօտորփր տեսութիւնը:

Ֆհօտորփ շատ լաւատես էր ու իր լաւատեսութիւնը պատճառ եղաւ որ անիկա անտեսէ Զարն ու անոր ուժիրը:

Մեր գործելակերպին մէջ այնպիսի ուղղամտութիւն մը պարախնք ունենալ որ յաւիտենական կեանքին արժանի ըլլանք, ու այդ կեանքը ցլլայ, արտափայլի մեր անձերէն դէպի բոլոր պարածները:

Բարոյագիտութիւնը պէտք է որ վախճանաբանական ըլլայ: Մահուան և անմահութեան հարցը կենսական նշանակութիւն մը ունի բարյագիտութեան մէջ, վասնի բարոյագիտութիւնը անմիջականորէն կիրարկելի ըլլալով մեր կեանքին մէջ, ամէն օր, գրեթէ մեր ամէն արարքին մէջ կայ աստից փորձառութիւնը: Մահուան հանդէպ անզգայ և մոգացումի կեցուածքը, որ այնքան յատկանշական է 19րդ և 20րդ դարու բարոյագիտութեան մէջ, մարդուն անձնականութեան և անոր յաւիտենական ճակատագրին դէմ անզգայութիւն մը ունենալ կը նշանակէ: Ուրիշ խօսքով, որէէ բարյագիտական դրութիւն որ մահուան մեծ խորհուրդը իրևն կերպուական հարց չըներ, անլուրջ է և անարժէք: Թէև յիշեալ բարոյագիտական դրութիւնը գործ կրնայ ունենալ գատումներու և արժեկորումներու հետ, սակայն Կ'անտես Վերջին Դատաստանու ու գերագոյն արժեկորումը: Բարոյագիտութեան առարկան և առաջազրութիւնը ոչ թէ այս աշխարհի վրայ մարդկային կեանքին համար երջանկութիւն մը ապահովէն է լոկ, այլ նկատի ունենալով անխուսափելի մակը, յաղթել անոր, ցուցնելով յարութիւնը յաւիտենական կեանքը: Մտեղծագործ բարոյագիտութիւնը զէնքի կը կանչէ մեր զանազան կարողութիւնները ստեղծագործելու համար ոչ միայն ժամանակաւորն ու լապականացուն, որոնք կ'օգ-

նեն մեզի յանախ մակը մոռնալու, այլ ստեղծագործելու անանց և արժէքաւոր բաներ, անմահ և գարերու զիմացող գլուխ - գործոցներ, որոնք կ'երկարեն յաւիտենականին յաղթանակը և կը պատրաստեն մարդը իր վախճանին:

Մարգիկ գործնապէս պէտք է պայքարին Զարին մահացու ուժիրուն զէմ, պատրաստելով ինքինքնին Աստուծոյ Թագաւորութեան համար:

Ազատորէն, լուսաւորեալ մտքով պէտք է դիմաւորիլ մակը և ոչ թէ անոր զէմ ելլել. քաջութեամբ մակը զիմաւորելը արդիւնք է հոգիին ստեղծագործ գործունէութեան: Կայ նաև հոգիին սխալ գործունէութիւնը որ մահուան զէմ բացասական կեցուածք մը ունի: Այս կեցուածքը կ'առաջնորդէ անհանդուրքի տառապանքներու: Հոգիին իրաւ գործունէութիւնն է որ յաւիտենականութեան յաղթանակը կը տանի մահուան վրայ: Քաջ հոգիիները մահուան վախէն և սարսափէն աւելի մեծ սարսափներու և վախերու կը զիմագրեն, — զբժուշիք և յաւիտենական տառապանքներու վախին:

Մահուան հարցը անշուշտ ամենէն առաջ և ամենէն վերջ զմեզ կը մղէ դժոխքի մասին խորհելու: Մահուան լաղթել՝ վերջին յաղթանակը տանիլ չնշանակեր: Կերպին և գիրազոյն յաղթանակը դժոխքին յաղթելն է: Ֆհօտորփի, մեռեները յարուցաներու վարդապիտութենէն աւելի կարենոր, հիմնական է դժոխքին ալ յաղթելու գործը: Ապա ուրեմն բարոյագիտութեան առաջադրութիւնն է բոլոր էակները ազատել դժոխքի ժամանակաւոր և յաւիտենական տառապանքներէն: Եթէ այս պարագան չիրագործուի, կը նշանակէ թէ ինքինքնիս պէտք եղածին պէս չենք պատրաստած Աստուծածոյին Թագաւորութեան համար:

### BERDIAEV

Թբիլ. ԶԱՀԻՆ Ա.Բ. 2.

(ՆԵՐՁ)

## Ս. ՅԱԿՈԲԻ ‘ՆԵՐՍԻՆ’

ԵԿԵՂԻՑԱԿԱՆԱՔ - ԲԵՄԱԿԱՆԱՔ

● Եր. 18 Ապրիլ. — Վաղուան կանաչ կիրակիի տօնին առթիւ, գ. վ., մեր. Տեղապահ Սբրազանը, ի գլուխ Միաբանութեան, էլրայափառք հանդէսով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճարը ուր առաջնորդուեցա Պատանասազւոյն երկարագութեան Քրիստոսի Ս. Գերեզմանի ոսկորդու ուխտէն ետք. Էլրայափառք կարգը աւարտեցա մեր վերնամարան մէջ, ուր պաշտեցան կիրակմատքը, երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան համատօնակի:

● Կիր. 19 Ապրիլ. — Աշխարհամատը (Կանաչ կիրակի): Առաւատան, Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեանի զիմանը թիւամբ Միաբան Հայրեր մուտք գործեցին Ս. Յարութեան Տաճարը: Գողդը Թայի ուխտէն ետք: Բ. Գողդը Թայի մեր վերնամարան մէջ պատուեցա առաւտեան ժամերգութիւնը, ու կամ զարդ մը ետք աւտուցեցան հանդիսաւոր Ս. Պատարագ Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայի նպիսկուպահական խոյր ի գլուխ պատարագեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան: Գարողեց Հոգ. Պատարագի Հայրը, մասքան ունենաւով չեթէ Քրիստոս շիցէ յարուցեալ, ընդունայն են հաւաքը մեր, ընդունայն են և քարոզութիւնն մեր և բառ:

Պազոս Առաքեալ այսպէս կը խօսի: Կարենաց քած իր Թուութիւն մէջ, որպէսզի մեր քարոզութիւնն ու մեր հաւաքը ի դիմք անցած չըլսան, նշանաւապէ կ'ըստէն մէկ թէ Քրիստոսի Յարութիւնը նշանաւութիւն մըն է:

Անիրեկի և հաւատացեալ ժաղովուրդը, երրորդ շարթուայ մէջ նն ք օրէն՝ երբ համայն աշխարհ կատարեց Ան Թոփէի կրայափահ Յարութեան տօնը: Ան իր յարութեան ետք կ'երեկի զանազան նշաններով և զանազաններուն, տակաւին կ'աւատցանէ իր Առաքեալներուն, երկրի վրայ կը կազմակերպէ նր ենքնեցին որ զարեք պիտի անէք իր Համբարձուալէն ետք:

Այսօր Աշխարհամատան կիրակին, Քրիստոսի նկեղեցին կիրտումին առաջին օրն է: Այսօր տօն է բուրոք Քրիստոնեայ նկեղեցիներուն, որնց հիմանքարը կը կազմէ Քրիստոսի Ս. Յարութիւնը:

Ենթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն են հաւատքն ներ: Անրաքը ամբողջ Քրիստոնեութիւնը կիմուսած է պարապ Քերեզմանին վրայ: Պասնկ, այս խուս մը քրիստոնեաները որոնք հետական իրեն, լսեցին իրենց Մեծ Վարդապետն ըերնէն յարութեան խօսքեց, անկառույ ու անձկանոց կը պատէին այդ օրուայ վախճանին. կը պատէին Անը խօսքին իրականացան որ կ'ըսէք. — Քայտեցէ այս ծանարը և երեկ օրէն պիտի չինմ զայնի: Ենթէ Քրիստոսի վրայի մէկն այս է:

Հետևաբար իրեն հետևողները կ'ուզէին որ Ան ցուցնէր իր Փառքը, որպէսզի տեսնէին թէ բացարձակ իրականութիւն էին Անոր ըսածները, կիրակի առաւտ, իւղաբր կանոյք կուզային խոսնկի ժուխին արժանացնելու Ժիրչ մարմինը, Գերեզմանը պարապ կը տեսնէին, վարչակի այս մեծ դէպալ պատրակց Միաբանութիւն նկալեցին յարթութիւնը: Հիմը զրուեցա Քրիստոսի նկեղեցին յարթութիւնը: Հիմը զրուեցա Քրիստոնեան մեծ եկեղեցին, Աշխարհամատութիւնը, — Ս. Յարութեան Տաճարին:

«Ո՞վ սիրելի և հաւատացեալ ժաղովուրդ, եթէ մնանք իրապէս հետևողներն ենք Քրիստոսի, եթէ եւստացեալներն ենք Քրիստոսի յարութեան, եթէ ի վերջոյ կ'ընդունինք որ մեր լաւաները հշմարիտ և զարգանեառական են Աւետարանական հշմարտութեան և սպիին, եթէ Քրիստոնեութիւնն ու Քրիստոնեան դուռին անիկան միայն ու միայն Քրիստոսի յարութեամբ է որ Կարմէռուրի նկեղոյն կ'ընդունինք զարձած է տիեզերական կրօնն մը, առար զաղանիքը՝ մեր կրօնըին իրականութեան, մեր կրօնին փամանութեան ու երինային թեան մէջն է: Մեր կրօնը բաղադարաբ որի կրօններուն, իր հոգեկաններն արձուութեամբ և նշանաւութեամբ, զերազանց է ուրիշէ մը և բոլորէն Անիկան մարդոց գրիկութեան համար եղած էր Աստուած մարդոց քրիզութեան համար աշխատ եկաւ: Իր անձնական փոքրաւութեամբ մարզուն զեղ ու զարդան տուաւ: Երկինքի իններկի իր նպատականի էր, մարզը իր անկեալ զինակէն երկնելք բարձացնել: Այս է յարութեան գաղափարին էն անուն պատուց: Այս է Անոր՝ իր հաւատացեաններուն ու ուուաւութիւնը:

«Եթէ չհաւատանք յարութեան, պարապ է մեր հաւատաքը, ի վերջոյ ամէն ոք տեսնէլք մը, նպատակ մը ունի իր ատչն, ամէն ոք զաղափարի պայքար մը կը մղէ այս աշխարհի վրայ: Եթէ կարդիկ կ'ըստիններուն արժանանալու համար կը զոնն իրենց ամէն ինչը, որքան և Քրիստոնեայ անհատին համար, — եթէ իրապէս սնին անիկան յարութեան հաւատաքը — ուրեմն պարտականութեան է երեալ Քրիստոսի ետքն էն, արժանանալու համար Քրիստոսի պատին: Եթէ Ան յարութիւնն առած չըլլար, ընդունայն է մեր հաւատաքը. մենք այսօր կ'ընդամիններուն պէս պիտի շըշէինք այս աշխարհի վրայ: Մարդկութիւնը առաջ կը կազմակերպէ որին վոյլ մը: — բաժնեան օրէնքով, անին զինդ ական, տատան ընդունաւութիւնն առաջ կ'ըսէք. կը զիանք, կը սիրենք բարդացնեն առանց որոնց մեր թշնամիններն են: Անաւուիկ տիեզերականութիւնը մեր կրօնքին: «Թիգէ շարիք ընդունին, զուն բարիկ պատասխանէն: ահա կ'սնենութիւնն ու գեղեցկութիւնն մեր կրօնին:

«Եարութեան պատուներէն մէկն այս է: պէտք չէ որ սնէ արարած այս աշխարհի վրայ տուայտի ի չափ սրբներուն: Եթէ Աստուած մար-

զացաւ, անոր համար էր որ օր մըն ալ մարզը տառածանաբ, և այս գաղափառները մշակելու, տարածելու համար, նեկողեցին թրիստոններու թեան սերմերը ցանեց: Այլարարանարան այս կիրակին թրիստոննեական նեկողեցին նաև ակատիք է: ասկէ էր որ շատցան իր զաւակները իր հաւատ տացեաներն ու առաջնորդները: Մենք երջանիկներն ենք որ կը գոնսուինք այսքան մօտիկը մեր Տիրոջ կերեզմանին: Տիրոջը նեկողեցին հաստատման նաւակատիքը կը տօնենք ուղղակի իր գերեզմանին վրայ: Մենք իրենց ներկայացնեցինք թրիստոնի նեկողեցին, պիտի աղջենիք որ Տէրը անսատան պաէց Հայաստանեալց Առաքելական Ս. նեկողեցին ու իր պաշտօնեաները:

Ընդհանրապէս, իրարաքնիւր տարեցարձի, սիրելի ներպայներ և բոյոր, փափաք մը կը յախոնու, այսօր, Ս. նեկողեցին կմնան թեան տարեցարձին, աղօթենք որ աւելի զօրանայ ան Կ'աղօթեմ որ Տէրը այս սուրը և պայտառ օրուան մէջ իր երկնքի լոյսը ծագէ մեր վրայ, որպէսին մնեք և առջևն ք քարեզմէները Անոն փառքին, հանգապ փառարելով զննուն Ամենասուրը Երրորդութեանն, որ է օրնեալ յաւիտեան յաւիտենից: ամէն:

Յաւարու Ս. Պատարագի կառարուցաւ Անդաստան, յարմենեաւ Ս. Գերեզմանին չուրջանակի թափորով և շրիփտոս յարեաւ շարականի երկեցողութեամբ: Թափորը յառաջացաւ զեղի մեր տեղարանը: ուր փակուցաւ սոյն հանգիւութիւնը, որ վերջինն է Զատակի հատ կապաւած մեր հանդիսութեանց Ս. Ցարուէն ներս: Հենի պաշտօնմանց, Միաբանութիւն, աշխարհութիւն և ժողովուրդ պաշտօնական գնացքով վերապարձան Մայրավանք:

— Կ. Վ. Ս թակորեանց Մայր Տաճարին մէջ պաշտօնեցաւ Աւետման Նախատօնը, Անձվայեւ և Հանդիսաւորութեամբ, Համբագակութեամբ Գեր. Տեղապահ Ս. Հօր:

• Բ. 20. Ապրիլ. — Տօն Աւետման Ս. Աստածածիկ: Աւատուուն, Միքրանութիւնը մենցեցաւ Գեթսեմանի Ս. Աստածածանայ Տաճար: Հշրացափառուով հանդիսաւոր մուտքէն ետք, Տիրամօր Ս. Գերեզմանին, վրայ հանդիսաւորապէս պատարաց ու քարոզեց Հօր. Տ. Պարզի Վրդ. Գրիգորի սուխ:

• Կիր. 26. Ապրիլ. — Կարմիր կիրակի: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Ս. Թարութեան Տաճարի մեր Բ. Գոզգոթայի վերնամասունքն մէջ, Ժամանական էր Հորդիկան Քարիկացի Հօր. Տ. Պարզի Վրդ. Վարդենէն էր Տիրոջ կարիքան:

• Կիր. 3. Մայիս. — Երեւան Սորբ Խաչին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Թակորեանց Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ, Փամարարի էր Հօր. Տ. Պարզի Վրդ. Վարդենէն էր Տիրոջ կարիքան:

• Կիր. 10. Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Թարութեան Տաճարի մեր Վարդենէն էր Տիրոջ կարիքան:

• Դէմ. 13 Մայիս. — Կ. Վ. Ժամբ 1.30ին, Գեր. Տ. Սուրբէն նպա. Քմհանանի զինաւորութեամբ, Միաբանութիւնը մեկնեցաւ Համբարձման լեբան աւանդական ուխտանեղին. Երեկոյեան ժամանակարգութիւնն ու Համբարձման մեծատանդէն նախատօնը պաշտուեցան մեր վրանամատուսին տակ: իրին կաղէմին կատարուեցան նաև ևնկացէօի և էնկաման խորհրդաւոր արարողութիւնները ու ազգ առաւտեան ժամերգութիւնն ու Աստատացաւ ներկաներ վերապարձան Մայրավանք:

• Եշ. 14. Մայիս. — Համբարձման Տեղան Առաջապատճեմ Ժամբ 6.30ին, Գեր. Տեղապահ Ո. Հայրը ի զուու Միաբանութեան, բարձրացաւ Ջթենեաց լուս ու Արաշափառազմ մուտք գործեց Համբարձման Արբատեղին, որուն ուխտի արարողութիւնն ետք մատուցուեցան օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը: Միաբագյրին ընդուու կառուցուած մեր վրանամատուսին տակ: Ժամարարն էր Գեր. Տ. Սուրբէն Ս. Առաջապահ և Տիրոջ կաղէմին պատճանք: Օրուայ տօնին շուրջ քարոզ մը խօսեցաւ Գեր. Պատարագի Ս. Հայրը: Աստարագի Գեր. Տ. Սուրբէն Ս. Առաջապահի ընթացքին, որուն ուխտի արարողութիւնն ետք մատուցուեցան օրուան հանդիսաւոր Ս. Պատարագի ընթացքին, Գեր. Տեղապահ Ս. Հօր Նախապահութեամբ, կատարուեցաւ Հայրապետական մաղթանք: Օրուայ տօնին շուրջ քարոզ մը խօսեցաւ Գեր. Պատարագի Ս. Հայրը: Աստարագի Գեր. Տ. Սուրբէն Ս. Առաջապահի ընթացքին, յարմենեաւ Միաբանութիւնը անդէն ներկաներու հոծ բազմութիւնը, ինքնաշարժերու մէջ տեղաւորուած, շքերթով վերապարձան Մայրավանք:

• Եր. 16. Մայիս. — Բ. Սազկապարդի Նախատօնը պաշտօնեցաւ Ս. Հրեշտակապետաց Ենկացեալու մէջ, հանդիսաւորութեամբ Գեր. Տ. Նորայր, Ս. Եպս. Պողարեանի:

• Կիր. 17. Մայիս. — Երկրորդ Մալիկապադ: Բառ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Փամարարն էր Հօր. Տ. Զայտէն Արդ. Ձիչինեան: Քարոզեց Հօր. Տ. Հայկանան Վրդ. Արբանամեան, «Համբարձմէ՛ք Իշխանաց» աղջիս մէջ անդիսաւոր ամառաւութիւնը, յանդիսաւութեամբ կատարուեցաւ Հայրապետական մաղթանք: Օրուայ տօնին շուրջ քարոզ մը խօսեցաւ Գեր. Տ. Նորայրը Ս. Եպս. Պողարեանի:

• Կիր. 18. Մայիս. — Երկրորդ Մալիկապադ: Բառ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Փամարարն էր Հօր. Տ. Զայտէն Արդ. Ձիչինեան: Քարոզեց Հօր. Տ. Հայկանան Վրդ. Արբանամեան, «Համբարձմէ՛ք Իշխանաց» աղջիս մէջ անդիսաւոր ամառաւութիւնը, յանդիսաւութեամբ կատարուեցաւ Հայրապետական մաղթանք: Օրուայ տօնին շուրջ քարոզ մը խօսեցաւ Գեր. Տ. Նորայրը Ս. Եպս. Պողարեանի:

• Կիր. 23. Մայիս. — Հօնդեպալստեան հանդաւունը կանգնաւորութեամբ պաշտօնեցաւ Սորբ Յակոբանց Մայր Աւագ Խորանին վրայ մատուցուեցաւ Պատարագի Աւագ Խորանին վրայ, Պատարագը մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագը: Ժամանական էր Գեր. Տ. Նորայր Ս. Եպս. Պողարեանի: Գերեզմանէկիզէրին Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Հայրապետակապետաց վանքի տեղաւորաց:

• Կիր. 24. Մայիս. — Հօնդեպալստեան հանդաւունը կանգնաւորութեամբ պաշտօնեցաւ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Սակորեանէ մէջ կատարած Պատարագի Աւագ Խորանին վրայ, Պատարագը մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագը: Ժամանական էր Գեր. Տ. Նորայր Ս. Եպս. Պողարեանի:

բնաբանով, Դպրապետի պաշտօնը կը վարէք Հոդ.  
Տ. Խական Արզ. Մինսկան:

— Կ. զ. Մայր Տաւարին մէջ երեկոյեան  
ժամբարութենէն տուաջ կատարուած հանդիսաւոր  
վԱնդաստանին նախագահց Գեր. Տ. Խորէն Ս.  
Խոլո. Քէմեանեան:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՂԱՔ

• Եշ. 16 Ապրիլ. — Կ. ա. ժամը 10.30ին,  
Գեր. Տեղապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ  
Հոդ. Տ. Հայրիկ Վրդ. Առանեանի և Տիար Կար-  
պիս Հինգիւանի, փոխադարձ այցելութիւն ուր-  
ւաւ Քաղաքին նորընտիր կիրանանեան հրապա-  
ռուած թաւատ Գէյ Սալլեթանի:

• Եշ. 23 Ապրիլ. — Արքաքան Զարթօնքի  
տօնին առթիւ, կ. զ. ժամը 9.30ին, Գեր. Տե-  
ղապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ Հոդ. Տ.  
Հայրիկ Վրդ. Առանեանի և Տիար Կարպիս Հին-  
գիւանի, այցելութիւն տուաւ ներքին Գործոց  
Նախարարութեան, Ալի Համարի և Քաղաքի  
Մաթասարքին, վերջնոյն գրասնեակին մէջ:  
• Եշ. 29 Ապրիլ. — Կ. զ. ժամը 3ին, Գեր.  
Տ. Խորէն Արքեպոս. Մանասեան, որ ամիսէ մը  
ի վեր Գաղաքան կը գտնուէր Զատկական հանդի-  
ութեան նախագահնեւու. Գերութիւն զծով Քա-  
ղաք վերաբարձու. Գեր. Սըրբազն Զատկա-  
նոյ օգակայանը զիմաւորուեցաւ Հոդ. Տ. Զաւէն  
Արզ. Զինչիւեանէ:

• Եր. 2 Մայիս. — Յարդանանի ն. Վ. Հիւ-  
սէկի Բ. Թագաւորի թագավորութեան առթիւ,  
կ. ա. ժամը 11ին, Գեր. Տեղապահ Ս. Հայրը,  
ընկերակցութեամբ Հոդ. Տ. Հայրիկ Վրդ. Առան-  
եանի և Տիար Կարպիս Հինգիւանի, Հորհուարա-  
կան այցելութիւն տուաւ Քաղաքին Մութասո-  
րքին:

• Կիր. 3 Մայիս. — Դարձեալ հ. Վ. Հիւսէկի Յա-  
գաւորի թագավորութեան առթիւ, Գեր. Տե-  
ղապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ Հոդ. Տ.  
Հայրիկ Վրդ. Առանեանի, Ամսանի Գաշտապահու-  
թեան նախարարն հրաւերին ընդուաշելով,  
ներկայ գտնուեցաւ զիմաւորիկան տուանցիքին  
և պատույ ճաշասեղանին, Զինչուրական թօ-  
նականացւույն մէջ:

• Եշ. 5 Մայիս. — Կ. ա. ժամը 10.30ին,  
Գեր. Տեղապահ Ս. Հայրը, զանական գործերով  
մէկնեցաւ նոր երանագէմ և վերապարձու Ալր.  
Տ. Մայիս 1953ի կ. զ. ժամը 3ին:

• Բշ. 11 Մայիս. — Կ. ա. ժամը 11ին, ի  
զիմաց Գեր. Տեղապահ Ս. Հոր. Տ. Խորէն  
Խոլո. Քէմեանեան, ընկերակցութեամբ Հոդ. Տ.  
Հայրիկ Վրդ. Առանեանի, Գաշտապահութեան  
նախարարին հրաւերին ընդաւաշելով, ներկայ  
գտնուեցաւ Զատկանուայի օղակայանին մէջ կա-  
տարւած զիմաւորական տուանցիքին և պա-  
ճակերոյթին, ի պատի ն. Վ. Հիւսէկի Բ. Թա-  
ղաւորի թագավորութեան և նոյն առթիւ Քաղաք  
գտնուեալ Արքիոյ գահաժառանգ իշխանին:

• Եշ. 13 Մայիս. — Կ. զ. ժամը 3ին, Հոդ.  
Տ. Բարդէն Վրդ. Ապասեան, Յարտէի Տեսուչը,  
վանական գործերով Ա. Աթոն Ժամանեալ և վե-  
րադարձաւ Եր. 16 Մայիս 1953ի կ. զ. ժամը 3ին:

• Եշ. 14 Մայիս. — Կ. զ. ժամը 2ին, Գեր.  
Տեղապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ Հոդ. Տ.  
Հայրիկ Վրդ. Առանեանի և Տիար Կարպիս Հին-  
գիւանի, Անրէկան գտնուեցաւ ընդուանելութեան  
մը Քաղաքին Անրէկան ինդիանական Հիւսպան-  
ուարանին մէջ, ի պատի Միացյալ Նահանգաց  
Secretary of State Mr. Foster Dulles և Mr. He-  
rold Stassen, Director of Mutual Security.

## Ա. ԱԹԱՋՈԾ ԿՈՂՄԻ ՆՈՒԷՐ

ՑՈՐԴԱՆԱՆԻ ՀԻՒՍԿՑ ԲԱԳԱԿՈՐԻՒՆ

Գեր. Տ. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրուէրեան, 18  
Մայիսին, Յորգէնանի նորընտիր, Հաշիմակն  
Բաղաւոր Հիւսէկի բարական Քալար, գոհարզարդ  
և թակարպահ ժամացոյց մը նուիրեց, անըն  
թագավորութեան բարերարանի տոիթույն Ամմանի  
թագաւորական պալատին մէջ, իրեն կ'ընկերա-  
նար Գեր. Տ. Խորէն Ս. Արքեպոս. Մանասեան:

Գեր. Տեղապահ Արքազնը սիրալիր տեսակ-  
ցործիւն և աննցած է Վեհափառ Թագաւորին  
հետ սրու թագացին: Թագաւորը ի միջի ալլօց  
ըսած է թէ. «Ելյանեց նոր տունն է, ու նո՞ւ նոր  
փոքր եղարյը, սկ է առթիւ, սկ է զուուարա-  
թեան տանն պատրաստ եմ ներդի օննեւու: Ա-  
րանի ի պատարան Գեր. Տեղապահ Արքազնը  
ըսած է թէ. «Ենիք միշտ պիտի մնանք նոր իս-  
նար և հնազանց հպատակները»:

Թագաւորը շատ գոյն մնացած է իրեն հանգէստ  
ցոյց տրուած յարգալիր վերաբերունքնեւ:

## Թ.Ա.ՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՌՈՒՄ

Աղուոր սովորութեան մը համաձայն, ամէն  
տարի Ս. Աթոռոյ ժամանգաւութեանը, վարժա-  
րանի իրենց օրական մէջ ներկայացում մը կու-  
նեանին Թագավական տագնասներու բերումավ  
ժամանակի մը ի վեր զարդար էր այդ սովորու-  
թեանը: Այս անքար սահայն, վարժարանի բա-  
րեջան տեսուչ Հոդ. Տ. Հայկազուն Վրդ. Արքա-  
համեանի ջանքով, և օգնութեամբը Ս. Աթոռոյ  
ժրաշախ արքականներուն, կազմակերպուեցաւ  
ներկայացում մը մասնակցութեամբ ժամանակ-  
աներու, Գովկին էր ձեռնարքը որ իրականացա-  
հակառակ միջացներու անբաւարարութեան և  
կարդ մը ինիթելէններու զգալի պակասին:

Հետայիշն, կրօնաշանչ ներկայացումներ  
հոգեկան գոնունակութիւն պիտի տան ներկա-  
ներուն:

## ՈՉ ԵՒՍ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍ

### ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ

Երեւանի մէջ, Ապրիլ 16ին, իր մահկանացուն կնքած է 77 տարեկանին, Հայ ժողովուրդի վաստակաւոր զաւակներէն, լեզուաբան - գիտնական - բանասէր եւ ՍՍՀ գիտութիւններու ակադեմիայի իսկական անդամ Փրօֆ. Հրաչյա Աճառեան:

Ծնած է 1876 Մարտ ծին կ. Պոլիս: Նախնական կրթութիւնը ստացած է տեղույն Արամեան եւ հուսկ ապա Սահակեան վարժարաններուն մէջ: 1887ին աշակերտած է Պոլիս Կեդրոնական վարժարանին եւ աւարտած է զայն 1893ին: 1894ին ուսուցչութեան կոչուած է Կարնոյ Սահասարեան վարժարանը: Բանասիրութեան եւ լեզուաբանութեան մէջ ընկան հակում մը ցոյց տուած ըլլալով պատանեկան շրջանէն իսկ, Կարինի մէջ պատրաստած է Սահասարեան վարժարանի Զեռագիրներու ցուցակը:

1895ին մեկնած է Փարիզ, հետեւելու համար համալսարանական դասընթացքներու: Նիւթական ամենէն դաժան պայմաններու մէջ շուրջ երեք տարի հետեւելով Սօրուապօնի լեզուաբանական դասընթացքներուն, իր ուսուցիչներէն կը գնահատուի եւ կը միրուի, որոնցմէ Փրօֆ. Հիւազման զինք կը հրաւիրէ Ստրազուրկ, օգնելու համար երիտասարդ եւ խոսունալից այս լեզուաբանին: Հոն՝ ատեն մը Հիւազմանի աշակերտելէն ետք, կ'ուղեւորի կշմիածին տասնեակ մը արեւելիան լեզուններու տիրացած: Էջմիածնի մէջ կը ստանձնէ ու կը վարէ պատասխանառու պաշտօններ: Երիտասարդական տարիքէն կ'աշխատակցի զանազան լեզուաբանական եւ ազգագրական հանդիսներու: Սակայն գիտունի իր խառնուածքը, պրատողի իր հետաքրքրութիւնը, բանասիրութեան համար նոր նիւթեր հաւաքելու իր մարմարը, զինք կը մղեն մեկնի հայատա կեդրոններ, — Շուշի, Թաւրիզ, նոր Բայազին եւ այլուր ուր կը գրէ «Դիտողութիւններու» և «Բաղդատականներ» զանազան բարբառներու շուրջ: 1905 թուականէն վերջ գրեթէ ամէն տարի լոյս կը տեսնէ մէկ կամ երկու աշխատութիւն յանձնի ստուար հատորներով: 1909ին լրյու կը տեսնէ Classification des dialectes Arméniens Հայագիտութեան մէջ զարդարուի բացող գործը: Այնուհետեւ իրար ետենէ լոյս կը տեսնեն Գաւառական Բառարանը 1836 էջրէ բաղկացած, Արևատական Բառարանը 1900 էջ որ համաշխարհային շափանիշերով գլուխ - գործոց մըն է, օտար գիտուններու եւ լեզուաբաններու հիմքացմունքին արժանացած: Զայրոց Լեզուի Պատմութիւններ երկու հատորներէ բաղկացած գործ մը, որ հեղինակին իսկ խոսունակութեամբ «պասկը կը կազմէ իր գործերուն»: Հայոց Անձնանուններու Բառարանը, որուն վրայ կ'ըստի թէ քանի մը տասնեակ տարիներու աշխատանք տարրուած է, ինչպէս է պարագան օրինակի համար Արևատական Բառարանին: Արախութիւն է Անձնանուններու Բառարանէն ետք, սեղանի վրայ ունենալ նաեւ Հայոց Տեղանուններու Բառարանը, որ տակաւին կը մնայ անտիպ:

2. Աճառեան, բանասիրական եւ լեզուաբանական իր աշխատանքներուն նետ, որոնցմէ երկուքը միայն — Արմատական Բառարանը ու Անձնանուններու Բառարանը — պիտի ամրադր կեանք մը սպառէին, երբեք չէ լրած ուսուցչական ամպինը: Եղած է ամենէն շատ յարգուած եւ սիրուած զասախառներէն մէկը Հայաստանի Պատական Համալսարանին, որուն մէջ պաշտօնագրած է յիշնալ հաստատութեան հիմնարկութեան յաջորդագրարիէն մինչեւ իր մահը, իր գործունութեամբը տիպար ուսուցչի օրինակը հանդիսանալով:

50 տարի, անվսոնգ Հայ լեզուի եւ մտքի այս մշակը, ուսուցչական ասպարհզին քովն ի վեր, աշխատակցած է բազմաթիւ Հայ թերթերու եւ հանդէսներու, ստորագրելով հարիւրաւոր բանափրական եւ լեզուարանական յօդուածներ։ Հրատարակուած կոթողական իր աշխատանքներէն զատ, տակալին լոյս չտեսած՝ կան պատկառելի եւ հիացմունքի արժանի աշխատանքներ որոնցմէ նշանաւոր է Հայ Լեզուի Լիակատար Քերականութեան մէջ եզակի գործ մըն է։ Հայաստանի Պետ.-Հրատէն լոյս տեսնելու պատրաստ վիճակի մէջ են Պատմութիւն Հայ Գաղրականութեան եւ Հայոց Պատմութիւնը Հիւսուած Ընդհանուր Պատմութեան, ինչպէս նաև տասնեակ մը մեծ ու փոքր ուրիշ երկասիրութիւններ։

Սեր ամբողջ մատենագրութեան մէջ բանակի եւ որակի տեսակէտէն բացառիկ շահեկանութիւն մը ներկայացնող այս ազնիւ հայորդիին գործն ու յիշատակը յարգանք եւ պատկառանք կը ներշնչէ միայն։ Հ. Անառեան, իր աշխատասեղանին առցեւ, Հայ մշակոյթին համար պատարագուող մարտիրոս մըն է։ Խունկ եւ արցունք իր յիշատակին ու հանգիստ իր յոգնատանց մարմնին։

## ՄԱՀ ՏԻՐԱՀԱՅՐ ԻՎԱՆ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

Խորունկ ցաւով կը տեղեկանանք թէ Պաղտատի մէջ, ծերունազարդ տարիքին, իր մահկանացուն կնքած է, Ս. Սթոռոյս Միաբան եւ Ֆիլատէլֆիոյ հոգեւոր հովիւ, Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեանի հայրը՝ Իվան Մանուկեան։

Այս տխուր առիթով, Սիոն յանուն Գեր. Տեղապահ Սրբազն Հօր եւ բովանդակ Միաբանութեան, իր վշտակցութիւնը կը յայտնէ Հոգ. Տ. Թորգոմ Վրդ. ին իր այս ցաւակի կորուստին համար, աղօթելով որ Ամենակալը երանելի արդարներուն հետը դասելով՝ լոյսերու մէջ հանգչեցնէ հանգուցեալի հոգին եւ իր շնորհալի զաւակներուն պարգևէ Ս. Հոգիին միխթարութիւնը։

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

## ՎԱՍՆ ԲԱՐԳԱԽԱՃՄԱՆ “ՍԻՈՆ”Ի

Այնարեն, Արժ. Տ. Վահան Քն. Քենտիրնեան վասն բարգաւանման «Սիոն»ի կը նուիրէ 275 ֆիւ։

Գալիֆունիայէն, Մեծ. Տիար Ե. Թելալեան վասն բարգաւանման «Սիոն»ի կը նուիրէ 350 ֆիւ։

Կը յայնենք մեր գերմազին օնորհակալութիւնները յարգելի նուիրատուներուն։

Վարչութիւն «Սիոն»ի

تصدرها - بطريركية الأرمن الارثوذكس مدير الطبعة - الآب زاون شنثيان تصميم في مطبعة دير الارمن - القدس

المدد ٥

مايو ١٩٥٣

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Zaven Chinchinian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

## ԿՈՉ ՀԱՅ ՀԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ

Յարգիլի՛ հայրենակիցներ

1928 թ. Մայիսի 28ին — պատմական այլ օրը — խոռված մը դաղափարապաշտ հայ մտաւորականներու նախաձեռնութեամբ հիմք դրուեցան Համազգային Ծակութային Ընկերութեան՝ նպատակ ունենալով՝ հայագանականութիւնը, հայ մշակոյթի պաշտպանութիւնն ու զարգացումը և ազգային սպոռով տպարուած նոր մտաւորականութեամբ պատրաստութիւնը Արտահայտանի մէջ, Համազգային կիմնագիրներուն մէջ էին մեծանուն զբագէս և մանկավարժ լիւռ շանթ, հայ մարդ անզատական ներքայացուցիչներուն մէջ էին լիւռ շանթ, հանրային և պետական ականաւոր գերծիչ ֆառապար գործիչ ֆառապար իփէկնեան և ուրիշներ Անմնք կը զգային, թէ ինչ ահաւոր զառնեց կը պառանաց տարադիր հայրենին, որ կտրուած Մայր հայրենիքն և ենթակայ օտար ազգեցութիւններուն զատապարտուած էր առարինական ուժացման ու փաշիցման: Եւ կը դիտակցիին, թէ անհրաժեշտ է զերացոյն ճիզվ մը պաշտպան կանգնիլ հայութեան զոյսւթեան և պատրաստել հայ լեզուով ու այ ողիով նոր մտաւորականութիւն:

Համազգային առաջին գործիք եղաւ Հայ ձեմարանի բացումը 1930ի սկիզբը՝ կեւուն Շանթի և նիկուն Ալշակեանի տարօրինութեամբ ինուս համեստ միջոցներով սկսուած գործ մըն էր, որ տարուի տարի մեծաց ու զարգացաւ: Հազարի աւելի ազդիկներ ու մանկեր ձեմարանի աշաղանին մէջ ազգային զատիկականութիւն ստացան և հարիւրէ աւելի լրջանաւարտներ զուրուեկան ձեմարանէն, որոնք այսօր կը գործին իրեր օւսուցիչ ձեմարանի և ազգային վարժարաններու մէջ, իրեր զրոյ ու լրազրոյ, իրեր հանրային գործիչ, իրեր զաշտօնեայ համ ազատ ասպարուիք մարդ՝ ազգային հետաքրքրութեամբ և ազգային սղիով: Համազգայինն իր հոստարակութիւններուն, իր մշակութայինն ձեմարակներուն, զատախոսութիւններուն, ներկայացմաններով, կրթական և գաստիարակչական ձեմարկներով, ձեմարանը իր պատրաստած մատուրականութեամբ Արտահայտանին հայութեան համար գարձած է մշակութային կենսական անհրաժեշտութիւն, որոնք վայելով Վերջերս Թալիփորնիոյ Հայ Կրթական Հիմնարկութիւնը, բայմաթիւ անհատ հայրենակիցներ՝ նույնական կամ հասկերով, կամ է. Համթիւ ձեմարկած հանձնական մատակցեցին ձեմարանի գործութիւնն ու զարդարումը: Ամերիկային գործ ալ ձեմարանն ույս շներ համարանին և նիթական օճանական կութեան առարկան եղաւ: Մասնաւորապէս պէտք է յիշել Փայաննեան ազնուածիրտ քայլերուն անունը, որոնք 20,000 անդիկական սուկի նույնական ի յիշատակ ի իրենց հանգուցեալ եղարք՝ նշանի, համարաւոր զարձուցին զնումը ձեմարանի ներկայ շինուին, որուն ճակտին զրումած է նշան Փայաննեան անունը: Այդ շինուն այ սական այլք ներ կուզայ և այժմ կը հառացուի լրացացիչ նոր շէնք մը, պիտի պարն յաջորդ սառամական տարեսկիզբէն զիշքութիւնի բաժինի բաժանութեամբ թուին զգալի յաւելումը:

Այս տարի կը լրանայ Համազգային Մշակութային Ընկերութեան Հմամեակը: Յառաջիկա տարի ալ ն. Փալաննեան ձեմարանը կը զանայ 25 տարեկան: Եւ այդ տոյթ մըն է լրիւ կերպով ներկայացնելու Համազգայինի և ձեմարանի 25 տարիներու ընթացքին կատարած գործն ու զերը հայութեան համար Համազգայինի Կերպ: Վարութեան օրոշումով 1934 թուի առաջին կիսամեակին, բայրո հայարնակ երկիրներուն մէջ, Համազգայինի ասրագութեամբ ու աշխայ յայունութիւնի պիտի տօնուի այ զայդ հաստատութիւններուն՝ Համազգայինի և ձեմարանի 25 ամեակ յայբեկանը: Այդ նպաստակի կազմուած է Յորբիլնական կեղծը: Յանձնախումբ մը, որու անունով ան կը զիմնենք հայ ժաղովուրդին, ազգային և հանրային կազմակերպութիւններուն և մարմիններուն, հայ մամուլին և բարեկամ անհաներուն աշակեցելու մեզ բարյապէս և նիւթապէս, որպէսզի լրբեկանը տօնուի համազգային հանդիսաթեամբ և պատկուի բարյական:

Համազգային Մշակութային Էթնիկուրեան

և Նամ Փայաննեամ ճմաւածի

ԸՆՐԱԼԻՆԱԿԱԿԱՆ ԿԵԴՐ. ԸԱՆՁՆԱՆՈՒՄՐ

**«ՍԻԸՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՆՑ  
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑՈՒ ԵՆ ՀԵՏԵՒԵԼ  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐԸ**

ԱՐԻՒԵՆԻ ՄԱՐՏԸ: Անուշաւան Ֆրանկիլեան (Նուիրատու): Պէյրութ, 1952:  
ԳԵՂՋՐ ԱՐՔ. ԱՐՄԱՆԵԱՆ (1869-1951): Թորօս Ազատեան (Նուիրատու): 1952:  
ՀԱՐՁԸ: Դ. Վարուժան: Նուէր Եղուարդ Պողպատեանէ: Պէյրութ, 1952:  
ԸՆԴԱՐՁԱԿ ԵՐԱԶՄԱՆ ԵՒ ԷՆՏԱՆԻԹԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ: Կազմեց Կ. Կիլիկեցի: Նուէր  
Կ. Տօնիկեանէ: Պէյրութ, 1952:

Bulletin Armenologique (Premier Cahier). J. Mécérian. Beyrouth, 1947-48:

BIBLIOGRAPHIE DE L'UNIVERSITÉ SAINT JOSEPH DE BEYROUTH. Par les Bibliothécaires de la Bibliothèque orientale. Don de J. Mécérian. Beyrouth, 1951:

I ASK YOU LADIES & GENTLEMEN. Leon Z. Surmelian (donor). New York, 1945:  
98-6. Leon Z. Surmelian (donor). New York, 1950:

THE VATICAN, ITS HISTORY, TREASURES. Published by Letters and Publishing Co. New York, 1914. Donated by Father Eghishé Simonian:

THE BIBLE OF THE WORLD. Edited by Robert O. Ballou. New York, 1939. Donated by Father Eghishé Simonian:

MANUAL OF THE GOVERNMENT IN THE UNITED STATES. R. K. Gooch. New York, 1939:

HISTOIRE DE L'ARMENIE Des Origines à 1071. Donné par H. Samuelian. 1947:  
COMMUNISM IN ASIA, Its Aims and Methods. Donated by the Information Office, Brit. Legation, Amman, 1952.

KURDISTAN TARFINDE DERSIM. Dr. Vet. M. Nuri Dersimi (donneur). Halep, 1952.

KRSHNA. Bhagavan Das (3rd Edition). Donor H. Saraydarian. Adyar, Madras, 1929.

NOW I KNOW. Eleaza Hadian. Donated by Vera Bishop. Printed in U. S. A. 1952.

MAN'S COSMIC HORIZON. H. M. Nathan. Donated by H. Saraydarian.

THE DIVINE VISION. C. R. Stewart. 1939, London. Donated by H. Saraydarian.

LE CAPITAIN. Michel Zevako. Paris, 1950. Donated by Haroutoun Saraydarian.

ENGLISH - ARMENIAN & ARMENIAN - ENGLISH DICTIONARY. Dr. Adour H. Yacoubian (donor). Los Angeles, 1944.

NOTICE SUR LES TITRES ET TRAVAUX SCIENTIFIQUES DE ARAKEL TCHAKIR-IAN (donneur). Paris, 1952.

ԶԱԼԵՆՏԱԳԻՐՔ ԵՒ ԵՐԱԶՄԱՆ. Հրատ. Կ. Արամեան (Նուիրատու): Խ. Եղութ, 1952:

ՈՂԵՑՑՈՅՑ . Աշխատասիրեց Խաչիկ Վ. Աթանասեան (Նուիրատու): Պէյրութ, 1932:

ՀԵԹԱՆՈՍԻ ՈՐԴԻ, Թատերախաղ 4 Արար: Խ. Աթանասեան (Նուրա): Պէյրութ, 1950:

ՆԵՐԲՈՂ ԵՐԱՆԵԱՅ ՏԵՐ ԿՈՄՄԻՏԱՍՍ ՄԱՐՏԻՐՈՍԻ: » (Նուրա): Պէյրութ, 1930:

ՆԵՐԲՈՂ. Ս. ԿՈՎԵՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՈՒԱՆԱԾՆԻ: » (Նուրա): Պէյրութ, 1931:

ԱՐՈՈՐԻ ԵՒ ՊԱՏԵՐԱԳՈՒՐԻ ԿՐՈԿՆԵՐՈՒԻՆ Մէջ: Մ. Էսմէրեան (Նուրա): Պութըն, 1952:

ՔԻՆԱԿԱՆ ԱԿՆԱՄՐԿՆԵՐ. Արշակ Ալպօյանեան: Մտնզր. «Զահակիր»ի (Նուրա): 1952:

ՀԱՅԿԱՐԱՆ, Դ. Գիրք (Բ. Տպագրութ.): Բ. Թաշեան (Նուիրատու): Գահիրէ, 1952:

ՀԱՅԿԱՐԱՆ, Զ. Տարի: Բ. Թաշեան (Նուիրատու): Գահիրէ, 1951:

ՀԱՅ ՄՏՔԻՆ ԹԱՓՈՐԸ. Բ. Գառնիկ (Նուիրատու): Փարիզ, 1949:

ԵՐՈՒՍԱԼԵՄ ԱՂԵՏԵԱԼ. Յարութիւն Վրդ. Մուշեան (Նուիրատու): Պ. Ալբէս, 1952:

ՆՈՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ, Ա. Գիրք: Բ. Տիրարեան - Ա. Ֆլատովգնեան: Նուէր Գ. Պողարեանէ:

» » , Բ. » : » : » : » : » :

ԱՆԴԱՍԱՆ ՀԱՅ ՄՏՔԻ: Գարեգին Արք. Յովսէփեան: Նուէր «Զահակիր»էն, 1945:

ՀԱՅՐԵՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. Յ. Թումանեան: Նուէր «Զահակիր»էն, Գահիրէ, 1946:

ԱՌՉԵՐՆ ՈՂԵՑՑԱԳՐՈՒԹԻՒՆ: Լ. Գարագշեան (Նուիրատու): Նկոսիա, 1952:

(Եարունակելի)

# ԼԻԱԿԱՏԱՐ ՑՈՒՑԱԿ ԳԻՐՔԵՐՈՒ

## ՄՐՐԱՅ ՑԱԿՈԲԵՆՆՅ ՏՊՈՐՎԵԿ

### Ցուցանուններ Ժիշտ

	Ցուցանուններ Ժիշտ
ՀԱՅՈՅ ՀԻՆ ԿՐՈՆԸ Կամ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆՈՒԹԻՒՆ, Եղիշէ պատր. Դուբեան, տպ. 1933, էջ 159.	150
ՀԱՅ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻ. ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ, Գ. Մ. ԱՆԴԱԿԱՆՆԻ (ԼԵՂԵԿԵԱՆ), տպ. 1913, էջ 139.	100
ՀԱՏԵՐՆԻՐ ՊԱՏՄՈՒԱԺԻՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ, Մ. Ե. Ա. տպ. 1948, էջ 247.	200
ՀԱՅԻՆ ԵՐԴԼ, Դասիկ Վարուժան, տպ. 1950, էջ 62.	150
ՀԱՅՈՒԹ ԹԱՄԻ ԱՄԵՆԱԿՓԿԻՁ ԵՒ ՆՈՑՆԱՌՈՒԹԵՆԵՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՌԻ ՄԵջ, Դարեկին արքեպոս. Յովակփեանց, տպ. 1937, էջ 110, պատկերազարդ:	200
ՀԵԳԵՐԻՆ, Սաղմափ առաջին կանոնը, Գ. Ա. տպ. 1881, էջ 56.	50
ՀԵՆՐԻԿՈՍ ԵՒ ՄԱՐԻԱԼՄ, Կամ Երևան Որերը, (պարոյալպ), Թարգմ. Յօվհաննէս Թագէոսեան խօսէմիշցի, տպ. 1870, էջ 109.	100
ՀԵՐԳՈՒՄՆ ՋՐՊԱՐՈՒԹՅՈՒՆՆ Եւ աղեր առ Ընդմ. բարեխարհուրդ Ազգ. ժաղովն, տպ. 1861, էջ 10.	20
ՀԵՐԳՈՎԱՅՐ, ՏԵՂԵԿԱՐԻՅՈՒՆՆ Եւ ազագութիւններ, Թարգմ. պատր. Գուշակեան, տպ. 1941, էջ Է + 382.	350
ՀՈԴՅԱՍՈՒԹԻՒՆ, Ժարժ. Լ. Ֆանուրկիլ, Թարգմ. Թարգմ եպս. Գուշակեան, տպ. 1932, էջ Ժ + 391.	200
ՀՐԱՄԱԿ ՍՐԱՅԱ, առանձինի ի ձև հարցման և պատասխանոյ, ի պէս պարզական մանկանց, Յովակփ վարժապես Մալէղեան, տպ. 1870, էջ 132: (Դազմուած):	150
ՀՐԱՄԻԿԱԿ ԵՐԿՐՈՒ Անեսեան, Խրիմեան Հայրիկ, Բ. ապ. 1892, էջ Ժ + 159.	100
ՀԵՐՈՒԲՆԱ ԵՐԱՍՅԻ, Թաւր Արքարա բազարի Հայոց և Կարուրին Մորդի Թաղէի առանձոյ, տպ. 1868, էջ Ժ + 87: — (Պարմուրիք համառօ Սպուտամից երկրի՝ միասին): (Դազմուած):	200
ՀԱՆԱՊԱՐ ԵՐԿՆԻԾ, Կամ Պատկերազարդ Քրիստուկան, Մանուկ վարժապետ կակոսեան Կիւրինցի, Բ. ապ. 1907, էջ 299.	150
ՀԱՄ ՀԱՅՈՐԴՈՒԹՅԱՆ, ԽԵՎ ՏԵԱՌՈՒԹԻՒՆ ՃԱՌՈՐԾՆ:	100
ՄԵԴՐԱՀԻՆՔ ՄԵԴՐԱՄԱՍ, (Քրիրուածներ), Եղիշպարզ, տպ. 1941, էջ 135.	200
ՄԱԵՏՈՅ, Կամ Խաւարոն, Ե. ապ. 1933, էջ 540: (Դազմուած):	500
ՄԱՏՔՈՍՈ ՈՒՀԱՅԱՅԵՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ապ. 1879, էջ 597.	200
ՄԱՐԴԱՐԱԿԱՆ ԽԱՐԱՊՈՒԹԻՒՆ ընդ մէջ հին և նոր Կանարանց, Գէորգ Աւետեան Զաքար- եանց, տպ. 1875, էջ 83.	50
ՄԵԽԵ ԵՐԵՄԱԿ, (որբերութիւն), Սարգիս Միքշա Վանակեցի, Բ. ապ. 1887, էջ 86.	150
ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԹՂԹՈՑ ՊԵՂՈՍԻ ԱՌ ԵՓԵՍԱՅԻԾ, Գերգումեանց, տպ. 1850, էջ 804.	500
ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱԱՏՏՈՒԹԵԱՆ, Թարգմ. Ներսոսի Լամբրոսացոյ, տպ. 1853, էջ 324.	150
ՄԻԱՐԱՐ ԵՒ ԱՅՑԵԼՈՒՔ ՀԱՅ ԵՐԱԿԱՆԱԿՄԻ, Մ. եպս. Աղաւանունի, տպ. 1929, էջ Ժ + 514: ՄԻՒԱՅԵԱՆ ՊԱՏՐԱՐԻ ԱՊՈՐՈՒ ԺԱՄԱՆԱԿՈՐԻՒԹԻՒՆ, և Նորդ Յաղագ Գահնանյորեան, (Ժանօթութիւններով), Բ. ապ. 1871, էջ Ժ + 526 + 104.	250
ՄԻՒԻՐԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՅԻԾ, Գարեգին արքեպոս. Յովակփեանց, տպ. 1931, էջ 24.	100
ՄՇԱԿ ՈՒ ՎԱՐՉՔՔ, Յօրինական համարակարիմ Դաւեան նոյն պատրիարք, տպ. 1931, էջ 2 + 384: (Պատկրազարդ):	400
ՄՈՒԹ ՕԱԽԵՐ (Քրիրուածներ), Անել (Գ. Թ. Կարպահետան), տպ. 1945, էջ 110.	200
ՄԱՂՐԱԲ Վահան Մարտիրոսյի պազին, տպ. 1947, էջ 14.	50
ՄԱՅԱՆՈՒԹԵԱՆ ՊՈՂԱԱՆՈՒԹԻՒՆ ՀԻՆ ՀԱՅ ԹԱՐՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Ֆրէտէրիք Յ. Մուրաս, տպ. 1911, էջ Ժ + 415.	500
ՊՈՎԱՀԵԱՆՈԿ ԿԱՄՈՒՀԵԿՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Բ. ապ. 1867, էջ Ժ + 464.	300
ՊՈՎԱՀԵԱՆ Եղջեցի ՃՐԱՅՐ ԸՆԴ ԱԱՆԵԲԱՑ ԱՄՊԱԽԵԱ ԻՒՊԱԽԵԱ ԻՒՐՈՅ, Խաւակ Ժ. վրդ. Տեր Դրի- դրեկան, տպ. 1849, էջ 358: (Դազմուած):	300
ՊՈՒԵՐԱՐԱՆ, Ժեր Դարարածի Աստաւածաւնչի Հայերէն Թարգմանարեան, տպ. 1938, էջ Ժ + 560.	400
ՆԱՐԵԿ, Ազօրամատան Ս. Կ-իան Խակեացոյ, արդի հայերէնի կերածեց Թարգմ. Եպիսկո- պոս, Գ. ապ. 1950, էջ 484: (Ապահոված):	350
ՆԱՐԵԿ, Շրաբար, Գ. ապ. 1936, էջ 779: (Դազմուած):	300
ՆԱՐԵԿ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵջ, Եղիշէ Վրդ., տպ. 1947, էջ 100:	150
ՆԻԻՐԱՎԱՀԱՅԱՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՈՒԵՎԱՀԱՅՈՒԹԻՒՆ, Դրիգու Անմանունի, տպ. 1914, էջ 72:	50
ՆԻԻՐԵՐ ԵՒ ՊԱՍԽԱՎԱՐՈՒՄ ՍՄՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՍԻ ԵՒ ԾԵԿՈՊԹԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, Գարե- գին արքեպոս. Յովակփեանց, տպ. 1935, էջ 76: (Պատկերազարդ):	250
ՆՈՐ ԴԱՎԱԴՐԻՔ Ժիշեանդրութեան, Սաւակ վրդ. Խապահեան, Բ. ապ. 1884, էջ 255.	200
(Եարաւանակի 3)	

## L'OSU STESS

ԵԶՆԻԿ ԱԿԱԴ ՔԱՅԱՆԱՑ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ  
ՍՈՒՐԲ ՍՊՆԴՈՒԽԻՆՏ ԿՈՅԾՈՒՆ ԹՌՉՆԻԿՆԵՐԸ

Էջ 104

Հ Ա Խ Ա Ն Դ Ա Գ Ի Պ Հ Ա

Գիր 3 շիլին

## ՋՈՒՏՈՒ ԼՈՅՄ ԿԸ ՏԵՍՆԵՑՆ

ԱՆՈՒՇԱԿԱՆ ԱԲՀ. ԶՂԶԱՆԵԱՆԻ

### **ՀԱՄՄՈՒՐԱՊԻՒ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ**

Ներածութեամբ, բարգմանութեամբ բեւեռազիր բնագրէն  
և ծանօթագրութիւններով:

Էջ 144

Գիր 3 շիլին

## ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

### **ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ**

ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱՅ. — ԿՐԿԵՍԻՆ ՄԵԶ. — ԴԻԻՑԱԶՆԱՎԵՊԵՐ

## ՏՊԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԴ

Մրցոց Ցակորեանց Տպարանի՝ Լիբանանի ներկայացուցիչ նօանակուած և Անքիլիասի  
Միաբաններէն՝

Հոգ. Տ. Արտակ Աբդ. Մանուկեան

ոռուն մօս կը գտնուի կարեւոր հանակութեամբ Ա. Արոռոյս Տպարանէն լրյու տեսած գրեթե:  
Օսանալու համար դիմել՝ Հոգեւորն Հօր Անքիլիաս:

Տեսուչ Տպարանի Ա. Ցակորեանց  
ԶԱԿԻՆ ԱԲԴ. ԶԻՆՖԻՆԵԱՆ

## ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«ՎԵՀԱՓԱՌՈՅ» Ա. Եւ Բ. հատոր, 416 եւ 480 էջ, արդեն հրապարակ ելած է 1946ին եւ  
1951ին, պատկերազարդ:

Պատրաս և մամուլին յանձնելու նամար «ՎԵՀԱՓԱՌՈՅ» Գ. հատոր, «Մահարձան» խո-  
րագրով, 800 էջ, պատկերազարդ: Փայլուն բուզը, գեղարուեսական տպագրութիւն, ծախի  
կը նախանասովի 4000 լիբ. Ոսկի, կամ 1117 Տոլար:

Մեծի Տանն Կիրիկոյ Ն. Ս. Օծորիւն Տ. Տ. Գարեգին Ա. Եղանիկյահեատակ Վեհա-  
փառ Կարողիկասին յիշատակը լրացող մեկնանա մը եւ կամ նույրառուներ երե կան, բոլ  
բարի ըլլան դիմել նետեւեալ հասցեին, մինչեւ 1953 Յուլիս 1 բուականը:

Մեկնասին եւ տօտափելի գումար մը նույրառներու նկարը եւ կենսագրականը պիտի  
գետեղուի հատորին վերը:

Ճամաց. — Prêtre MACHTOTZ VOSGUERITCHIAN — B. P. No. 1 Zahlé - Liban